

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱԴԱՆ

Տարերի ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԵՒ ԴԻՔՐՈՒՍՈՅՅ ՈՃՈՎ


ԱՅԲԲԵՆ ԱՐԱՆ
ՀԵԳԱՐԱՆ ԵՒ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ



Վ. ՊԱԼԵՆՑ

Տպոգրութիւն և Վիճակութիւն

Բ. ՄԱՏԻԿՈՍԻԱՆ



1900

491.99 - 8

1364

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ Պ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ

MP
112.934

Տարեթի

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԵՒ ԳԻՒՐՈՒՍՈՅՅ ՈՃՈՎ

ԱՅԲԲԵՆԱՐԱՆ

ՀԵԳԱՐԱՆ ԵՒ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

معارف عمومیہ نظارت جیلہ سنک ۷ ذی الحجه ۳۱۵ و ۱۶ نیسان ۳۱۴ تاریخی
و ۱۰۶ نومرسولی رخصتمانہ سبلہ طبع اونشندر



Կ. ՊՈԼԻՍ

Տպագրութիւն և Վ. իմագրութիւն

Յ. ՄԱՅՐԵՆՈՒԱՆ

1898

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻՆ՝ ազգիս մանկաւոյն աւելի հրապուրիչ եւ աւելի դիւրուսոյց ու արդիւնաւոր ընելու տենչն ու փափաքը, դրդեց զմեզ՝ ի լոյս ընծայել սոյն դասագիրքն, որ նշանաւոր մանկավարժներու երկարամեայ փորձառութեամբ ու ուսումնասիրութեամբ հեղինակած այլ եւ այլ հրատարակութիւններէ քաղուածմէ, եւ որ մանկավարժական նոր ոճով ու զրութեամբ՝ խնամով հաւաքուած, դասակարգուած ու պատրաստուած է:

Ընթերցանութիւնը նորուս մանկաւոյն հեշտին ու զուարձալի ընծայելու նպատակաւ, սոյն դասագրքին մէջ զետեղուած են սիրուն եւ գեղեցիկ պատկերներէ զատ, վանկաւոր բառեր, խօսքեր, վէպեր, հրահանգներ, խաղեր, հանելուկներ, եւայն, որոց ամենքն ալ զրօսեցուցիչ եւ որ փափաքելին է՝ օգտակար են մանկան, այլ սակայն, հարկ է զիանալ որ սոցա արդիւնաւորութիւնը կախում ունի միայն եւ միմիայն ուսուցչաց դասաւանդութեանց ընթացքէն, որոց փորձառութեանը վստահ եմք, եւ որք պարտին խօսակցութեան ձեւի տակ աւանդել զայնո:

Սոյն դասագրքիս օգտակարութեանն ու դիւրուսոյց ընթացքին նկատմամբ չեմք ուզեր երկար գովկեստներ չուայլել ինքնին, այլ կը բաւականանամք՝ խնդրելով պատուարժան ուսուցիչներէն ու դաստիարակներէն, որ բարեհաձին միանդամ աչքէ անցնել ու փորձել, վստահ ըլլալով որ, նախունաբելով զայս, պիտի փութան քաջալերել զմեզ:

1 Փետրուար 1894

Պ. Պ. ՊԱԼԵՆՑ



(630-2013)
11-1364 ահ



ԱՅԲԲԵՆԱՐԱՆ



Ա	Բ	Գ	Դ	Ե	Զ
Ե	Ը	Թ	Ժ	Ի	Լ
Խ	Ծ	Կ	Հ	Զ	Ղ
Ճ	Մ	Յ	Ն	Շ	Ո
Ջ	Պ	Զ	Ո	Ս	Վ
Տ	Ր	Ց	Ւ	Ւ	Փ
Օ	Ց	Ց	Ւ	Ֆ	Ք



Գ Ք Կ Դ Թ Տ Բ Պ Փ Ե Ե Զ Ծ
 Զ Ց Շ Զ Զ Ճ Ժ Ա Հ Յ Ի Խ Ղ
 Ն Ւ Ր Ո Օ Լ Ի Ս Լ Մ Վ Ֆ

Թ Ռ Ղ Վ Ե Ղ Ե Ը Թ Ժ Ժ Ի Լ
 Խ Ճ Կ Հ Ճ Ղ Ճ Մ Ժ Ն Հ Շ Ռ
 Հ պ Ղ Ռ Ռ Վ Վ Մ Ր Ջ Վ Փ Ք
 Խ օ Փ

ա բ գ դ ե զ է ր ժ ի լ ի ծ կ հ ճ ն ա մ յ և շ ո
 չ պ ջ ն ս վ ս ր ց ւ փ ժ օ ժ

~ բ տ ր ե ւ ե բ ժ ե լ ե շ կ հ յ շ ն ժ ը , ն շ ~
 ւ ո շ

1	2	3	4	5	6	7	8	9	0
10	20	30	40	50	60	70	80	90	
100	200	300	400	500	600	700	800	900	

ՏԱՐԵՐՔ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԵՈՒԻ

Ա. ՏԱՐԻ



ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

1

Կով

կ, ո, վ, կով, պ, ո, չ, պոչ.

ո, ու, ք, ուպ, ու, չ, պ, ուպ.


ձ, ի, ձի, ձ, ո, ւ, ձու, ձ, ո, գ, ձագ.

ձ, ո, ր, ձար, ձ, ե, ր, ձեր.



2
շուն

շ, ո, ւ, ն, շուն. ն, ո, ւ, շ, նուշ. տ, ո, ւ, ն,
տուն. էշ, իշուկ. շուն, շունիկ. փխի,
փխիկ. ոտք, աչք, մատ, քիթ.



3


հաւ

հ, ա, ւ, հաւ. ն, ա, ւ, նաւ. բ, ա, ւ, բաւ.
բաւ, լաւ, կաւ, կտաւ, հաւ, ձագ. ձագ
ու հաւ, էշ, կով. կով ու էշ. կտառ,
շուն. շուն ու կտառ. դաշնակ, դանակ.
դանակ ու դաշնակ.

4

կտառ


կ, ա, տ, ո, ւ, ն, կտառն. փ, ի, ս, ի, փխիկ.
ձ, ա, ն, կ, ձանկ. բ, ե, ր, տ, ն, բերան.
բ, ի, թ, քիթ. թիթ, տ, ա, թ, թաթիկ.
ձեռք, պոչ, փոր, մազ.



5

Փիղ

Փ, ի, զ, փիղ. ո, ւ, զ, տ, ուղտ. տ, ր, ջ,
արջ. գ, տ, յ, լ, դայլ. գ, տ, ու, դառ. ո, ւ, լ,
ուլ. ո, ս, կ, ի, սսկի. ո, տ, ի, կ, սսիկ.
տ, ո, տ, ի, կ, սստիկ. թաթիկ, դաւակ,
սսակ, կար, սեղան, ծառ, խնձոր, տանձ.



6

Եշ

Ե, շ, եշ. մ, ա, զ, մազ. մ, ա, տ, մատ.
շ, ո, ւ, ն, շուն. ն, ո, ւ, շ, նուշ. տ, ո, ւ, ն,
տուն, եշ ու կով, շուն եւ կատու.

Ճի, ճիտ, ճիւ, ճանկ, ճանճ, քար, ճակատ,
ճակատ. ճընճըղուկ, ճընճըղուկ, ճընճըղուկ.
ճան ճիկ, ճանճիկ. ճահիճ, ճահիճ, քաւ,
քաւիչ. ճար, ճարպիկ, ճարպիկ. ճեր,
ճերմակ.



7

սագ

սագ, թաթ, դա, դու, քու, բու, բուն,
բան, շան, տան, բակ, բաշ, տաշ, քաշ,
դաս, թաս, սար, դար, տար, քար, դառ,
զառ, շար, լար, ճամ, չար, բառ, փառ,
լար, հաց, տաշտ, դաշտ, ժառ։

8

աքլոր և հաւ

հաւ, հաւ կիթ։ աք լոր, աքլոր։ հաւ և աքլոր։
հաւը կ'ածէ հաւկիթ։ աքլորը կը խօսի։ ես
հաւ մը ունիմ։ իմ աքլորս կարմիր է։
իմ աքլորս կուկուլիկու կ'ընէ, քու հաւըդ
ալ կ'ածէ։

9

<i>Բաւ</i>	<i>Դաւ</i>	<i>Գաղ</i>
<i>Բառ</i>	<i>Գամ</i>	<i>Գիղք</i>
<i>Գառ</i>	<i>Կամ</i>	<i>Թուղթ</i>
<i>Նաւ</i>	<i>Համ</i>	<i>Ծայր</i>
<i>Շար</i>	<i>Կար</i>	<i>Շիշ</i>
<i>Կաւ</i>	<i>Հաւ</i>	<i>Զուր</i>
<i>Սար</i>	<i>Զար</i>	<i>Հաց</i>
<i>Թար</i>	<i>Կաղ</i>	<i>Զեռք</i>
<i>Քար</i>	<i>Քաղ</i>	<i>Ուղք</i>
<i>Լաւ</i>	<i>Բու</i>	<i>Աչք</i>
<i>Կով</i>	<i>Լու</i>	<i>Ծունկ</i>

10

Թանտկ	Դանակ	Խաղաղ
Դաշնակ	Գրիչ	Աւազ
Քանակ	Քերիչ	Ճիւազ
Զանդակ	Կուրիճ	Հաւկիթ
Թռչնակ	Կորիչ	Յակլինթ
Օղակ	Ծաղիկ	Միքուն
Սմբագ	Շողիկ	Խոհուն
Սահակ	Նոնիկ	Բարիք
Տասնեակ	Աշուն	Զարիք
Մանեակ	Գարուն	Դաւիթ
Դալեռ	Տժգոյն	Խրճիթ
Տաւիլ	Անուն	Արթուն
Անուշ	Քաղաք	Զուարթուն
Ապուշ	Վանդակ	Աւազ
Դռնակ	Ծիծաղ	Բամպակ

11

Արեգակ	Տաղարան	Վառարան
Ճոճանակ	Քաւարան	Բառարան
Գանձանակ	Ազգական	Մանուշակ
Կարկանդակ	Բնական	Արուսեակ
Շուշանիկ	Լըարան	Պտղաբեր
Անուշիկ	Վարժարան	Բարեբեր

12

Փոխ, փոխիկ	Կով, կովիկ
Շուն, շնիկ	Հորդ, հորդուկ
Մուկ, մրկնիկ	Տուն, տնակ
Սան, սանիկ	Զագ, ձագուկ
Մանուկ, մանկիկ	Հայր, հայրիկ
Եշ, իշուկ	Մայր, մայրիկ

13

Հաւը կ'ածէ	Պօղոս կը գրէ
Շունը կը հաչէ	Պետքոս կը կարդա
Եշը կը զուա	Յակոբ կը խաղա
Ուխարը կը մայէ	Սահակ կը խնդա

14

Ջուր	Ճանկ
Հուր	Յանկ
Սար	Գեր
Քար	Կեր
Զար	Յորեկ
Ծառ	Կորեկ
Զառ	Կորագ
Թառ	Դարակ

15

Եկու դարուն
Ինչպէս սիրուն
Բեր մեղ արեւ
Յող ու անձրեւ
Իջիր գետին
Ջուր տուր հողին
Յորեն բուցուր
Պտուղ հասցուր
Ուտենք խմենք
Աստուած օրհնենք :


16

Յուցակ	Շիտակ
Յանկ	Մկրտչ
Գեր	Գաւաթ
Կեր	Բաժակ
Յորեկ	Մարագ
Կորեկ	Թանակ
Կորագ	Թոշակ
Դարակ	Դժաճիկ
	Ճանձիկ
	Ճանձիկ
	Նասած
	Դամար
	Նստած
	Աղւոր
	Սիրուն
	Համբուրեմ

ՀՀ ԲՅ 6 Հայ (630-2013)

Փիսի փիսի
Նման հարսի
Թաթիկներով
Ճանձիկներով
Գետին նստած
Ծակին գիմաց
Ինչո՞ւ համար
Տրառում նստար
Անոր համար մուկ չի դար
Աղւոր փիսիկ
Սիրուն փիսիկ
Եկու սիրեմ
Բեղ համբուրեմ





17

Ճընճուղիկներ

Ա՛, ճընճղուկիկ
Կարմիր տոտիկ
Ճերմակ փորիկ
Ուտես կուտիկ

Խմես ջրիկ
Առուխն մօտիկ
Երթաս բունիկ
Զագեր քավիկ

18

Գիւղացիկն մին
Մէջը մառանին
Ուներ մի խոշոր
Պանիրի կտոր

Ծակէն կը նայէր
Սիրտը կը ցաւէր
Հոն կար մէկ մուկ
Մեծկակ գիրուկ

Կ'ըսէ գիւղացին
Ջնջեմ կենդանին
Կատուն կը բռնէ
Ու ներս կը հրէ

Յա կը մանե՞ ներս
ինչ կ'ընէ գիտե՞ս
Մուկը կը բռնէ
Պանիրը կուտէ:

19

Կոլ	Գող
Սոլ	Դող
Վաղ	Լող
Լու	Ուլ
Բաւ	Կուլ
Բալ	Ուշ
Նոլ	Նոշ

Մօտենալ
Լուանալ
Ունենալ
Լրանալ
Իմանալ
Խռովիլ

Արեւ
Տերեւ
Լրձակ
Լեղակ
Քաղաք
Սողալ
Մոռնալ

Օձ	Տանձ	Արօր
Իսկ	Գանձ	Կարօտ
Մուկ	Սանձ	Արստ
Զու	Խակ	Արտս
Կոր	Ցած	Խաղաղ
Ծոր	Ցանդ	Խաբուկ
Զոր	Գանկ	Խորան

Ցորենը բուսաւ
Սահակ սահեցաւ
Ներսէս ներս մասաւ
Մանուկ մուկ տեսաւ
Վարդենին վարդ բերաւ
Պետքոս տուն գնաց

20



ՕՃ

ՕՃ կը սողա
Զին կը փռնչէ
Պետրոս պարտէզ գնաց
Ես գնդակ խաղացի
Վերժինի կերգէ
Զապել կը պարէ։

21

Ծուռ	Ծեր	Ծունկ	Ոչխար
Ծուծ	Զեր	Ճանկ	Գարի
Ծառ	Զեր	Ծիրան	Ամառ
Քար	Զոր	Ցորեն	Զմեռ


Մեծատուն
Մեծագործ
Մեծասար
Ճգնաւոր

Սիրուն գառնուկ
ինչպէս փափուկ
Գնա արօտ
Փաշեմ կարօտ։


22

Բաթ	Սար	Փողոց
Թաթ	Թառ	Սըղոց
Բօթ	Փառ	Փափաք
Թութ	Գաս	Դայեակ
Փակ	Նուռ	Թութակ
Փոս	Դուռ	Դանակ
Փոր	Լուր	Փուռար
Հօր	Հուր	Նորանոր

Փառաւոր
Զեռնասուն
Սիրասուն
Բանիբուն



Բաղիկ բաղիկ
Կարմիր թաթիկ
Կերթաս կամաց
Զագերդ տուած
Զուր գանելու
Լուանալու



23

Կով

Կով	Ոտք	Երկայն	Շարժէ
Հով	Զորս	Երկու	Կուգայ
Մօմօ	Խոտ	Խոշոր	Ստինք
Պոչ	Քովիկ	Կելնէ	Եղջիւր

Կովը մօ՛ մօ'
Կը բառաջէ
Ականջները
Կը շարժէ
Երկու եղջիւր
Խոշոր աչքեր
Երկար պոչ մը
Ունի կովիկ

Դանդաղ դանդաղ
Զորս ոտքերով
Կելնէ կուգայ
ՃօրՃօրալով :

24

Քար	Արի	Մատանի
Կար	Բարի	Աքաղաղ
Քիթ	Քամի	Բարեսիրտ
Քիչ	Տարի	Քարասիրտ
Ճիչ	Զորի	Գիթասիրտ

Ականջ	Զութակ	Սիրուն
Ախորժ	Թութակ	Թագուն
Քացախ	Աւան	Մրջիւն
Բանջար	Գարուն	Թռչուն

Քոյրս զութակ կ'ածէ
Զապել պար կը խաղայ

Պետրոս երկու խնձոր գնեց, մին խնձ տուտ
մին Զապելին:

25

Պար	Լապտեր	Նահապետ
Պատ	Պաշար	Կարապետ
Պարկ	Պարսադ	Վարդապետ
Պահ	Պալոր	Մայրապետ
Պիղծ	Կլոր	Օգտակար
Պիշ	Բոլոր	Ծիծեռնակ
Գեղեցիկ	Սալոր	Կնքահայր
Երգես	Խնձոր	Կնքամայր

Ա՛յս ծիծեռնակ
Սիրուն թռչնակ
Որչափ արագ թռչիս
Նոյնպէս գեղեցիկ երգես

զողոչնուն նցի
պայտահ հմոռի՞ն


տշիր րած
տշիիվ
նսնդն
նսելմի

մգուրով
մգեմոն
ոգիքող
ոշոնբն

զողոչնուն
պայտահ
նսնդն
նսելմի

նսելմի

ՀՇ



— 68 —

Համիս զոտ մնմբան

իսօր ու իսմօն

իսմիս մնմ՝ մնմմեգ

մգմգմ մո մաղ նցն

մգկղ գ կիտոն

մնմբան նոտ պիուիր պին

մնմ՝ ու մնմմեգ

կիբեգեցն մո նղվ

կիտոն գ կիտոն

մնմբան

մնմ

մնմմեգ

ոմը րվ

ուսովն

զոնեմմն

զոմտուգն

քիմուն

քիմուսն

իսօն

իսմս

իսմին

կիթուգ

կիտոն

68

— 86 —

ինչու սյդպէս
Դէմքդ ծածկես

Ահա մարգեր
Կանանչ դաշտեր
Թռիր երգէ
Ամէն քոյ է :

28

Յակոբոս բարի և աղքատասէր տղայ մը
էր . ամէն առաւօտ կանուխ կ'ելնէր , նախ
իւր աղօթքը կ'ընէր և ապա կ'սկսէր դասերը
պատրաստել :


Յակոբոս ամենէն ալ կը սիրուէր :
Յիսուս բարի տղաքները օրհնեց :
Յակոբոս ամէն կիրակի օր հօրմէն տասը
փարա կ'առնէր եւ աղքատին կուտար :

29

ՀՆՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ (1)

- | | | | |
|-------|----------|-------|--------------------|
| (,) | Սասրակէտ | (°) | Ոլորակ կամ Պալոյիկ |
| (.) | Միջակէտ | (′) | Երկար |
| (:) | Վերջակէտ | (-) | Տողագարձ |
| (') | Մակակէտ | () | Փակագիծ |
| (`) | Բութ | (») | Զակերս |
| (') | Շեշտ | | |

(1) Դասատուն ասոնց նշանակութիւնները և գործածութեան եղանակը պիտի սովորեցնէ աշակերտաց , զանազան օրինակներով :



ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ



Դ Ա Ս Ս ..

Դու ի՞նչ ես . — Մարդ եմ : — Ի՞նչ
է ատ . — Տանձ է : — Ինձ տուր զայն . —
Չեմ տար : — Ո՞վ է ան . — Քոյլա է : — Զին ո՞ր է . — Հոս
է : — Բեր այս տեղ . — Զի գար : — Հաց տուր ինձ . — Առ
հաց : — Աս քիչ է , գեռ տուր . — Ոչ , բաւ է , առ և կեր :
— Ի՞նչ մեծ ծառ , բայց մեղք որ չոր է : — Աս ի՞նչ գէշ
օդ է , շատ ցուրտ է . — Ոչ , այսօր շատ տաք է : — Տես ,
ի՞նչ մեծ մուկ է :




Դ Ա Ս Բ .

Հոս այծ մը կայ ժիր , հոն շուն մը կայ քաղջ : — Քիչ
մը թուղթ տուր ինձ : — Աս շատ հաստ թուղթ է : — Քար
մը առ ու բեր : — Թոյլ մը ջուր : — Ափ մը հող : — Հոդ
հաւ կայ . — Ո՛չ , բադ կայ : — Տես , ի՞նչ չար թոշուն : —
Ցած ծառ մը կայ ձեր քոլ : — Հում միս կեր : — Խենդ
ես , ի՞նչ ես : — Աս ի՞նչ կարճ դաս է : — Գիրքդ նկր է : —
Քաղցր ջուր կը խմես : — Միրգը ի՞նչ է : — Ուր տեղ հաց
կայ : — Այն տեղ ի՞նչ ունիս :

Դ Ա Ս Գ .

Բարի տղան իր հայրը ու մայրը կը սիրէ , անոնց խօսքը
կը պահէ , վասն զի դիտէ որ անոնք ալ զինքը շատ կը սի-
րեն . Մեր հայրը ու մայրը գիշեր ցերեկ մեր վրայ կը հսկեն ,
մեզի համար կը յոդնին : Զանոնք որչափ սիրենք , քիչ է :
Երբ հիւանդ ըլլանք , անոնք մեղ կը խնամեն : Երբ անօթի
ըլլանք , անոնք մեղ ուտեստ կուտան : Ուտափ պէտք է որ ,
երբ մենք մեծնանք և անոնք ծեր ու տկար ըլլան , մենք ալ
զիրենք խնամենք ու յոդնինք անոնց համար :

Աստուած ըսած է . — Հայրդ ու մայրդ պատուէ , որ-
պէս զի քեզի բարիք դայ : Զար տղան իր հայրը ու մայրը
չի սիրեր , և Աստուած ալ զինքը չի սիրեր :



Դ Ա Ս Դ .

ՈՐԿՐԱՄՈՒԾՈՒՆԸ

Մէկը կար մէկը չի կար , շուն մը կար : Այդ շունը օր
մը տեղէ մը կտոր մը միս գողցաւ ու բերնին մէջ առած՝
փախաւ , ձամբան գետակ մը կար , որմէ պէտք էր անցնիլ :
Շունը ջուրը մոտաւ ու լողաց , որպէս զի դիմաց անցնի :
Յանկարծ ջուրին մէջ տրիշ շուն մը տեսաւ , որ իրեն պէս
խոշոր կտոր մը միս խածած կը լողար : Շունը յանկարծ իր
միսը թողուց ջուրին մէջ և միւս շունին վրայ վագեց :


Բայց գիտէք , գլխուն ի՞նչ եկաւ : Ջուրին մէջ տեսած
շունը իր շուքն է եղեր . հոն ոչ շուն կար և ոչ միս : Այնպէս
որ ագահ շունը , որ կ'ուզէր միւս միսն ալ առնել , վրայ
տուաւ նաեւ իր միսը , զոր գետին ջուրը առաւ տարաւ :



Դ Ա Ս Ե .

Գ Ա Ռ Ն Ո Ւ Կ Ն Ո Ւ Ի Ր Մ Ա Յ Բ Ը Ը
Ինչո՞ւ կուլաս , խեղճ Գառնիկ :
— Շատ ծեծ կերայ ես , մայրիկ :
Քեզ նվ ծեծեց , իմ Գառնիկ :
— Կախարդ պառաւ մէկ կընիկ :

Ինչո՞ւ ծեծեց քեզ , Գառնիկ :
— Կայի ծառին տակ , մայրիկ :
Ինչո՞վ ծեծեց քեզ , Գառնիկ :
— Մեծ փայտով մը , իմ մայրիկ :
Ո՞ր տեղ զարկաւ քեզ , Գառնիկ :
— Թաթիկներուս զարկաւ , իմ մայրիկ :
Ի՞նչպէս լացիր գուն , Գառնիկ :
— Մէ , մէ , մէ , մէ , իմ մայրիկ :



Դ Ա Ս Ե .

Գ Ա Ռ Ն Ո Ւ Կ Ն Ո Ւ Ի Ր Մ Ա Յ Բ Ը Ը

Երկու գող տեղէ մը էշ մը գողյան . բայց եկու տես
որ , մէկը էշը պիտի ծախեմ , միւսն ալ պիտի հեծնեմ կը-
սէր , այնպէս որ կոփւ մը բրժաւ իրենց մէջ : Երբ իրենք ,
էշը թողած , կոռու մէջ էին , երարդ գող մը վրայ հա-
սաւ , կամաց մը իշուն վրայ հեծաւ ու առաւ փախաւ :

Բարոյական վարժութիւն . — Զարերը իրարու հետ չեն
համաձայնիր : — Գէշ վաստակէն խել չկայ (¹) :

Բառական վարժութիւն . — Ի՞նչ է վանկը . — Ո՞ր բա-
ռերը միավանկ կ'ըսուին . — Միավանկ բառերու օրինակներ .
— Երկու վանկով բառերու օրինակներ , նախորդ դասերուն
մէջէն : Մէն մի բառի նշանակութիւնը բացառիկ ու բա-
ցատրել տալ որչափ կարելի է մանրամասնաբար ու օրի-
նակներով :

Դ Ա Ն Ճ Ն Ո Ւ Մ Ե Ղ Ո Ւ Ն

Օր մը մեղու մը ճանճ մը տեսաւ իր փեթակին քով .
— «Հոս ի՞նչ գործ ունիս» , ըսաւ անոր բարկացած ձայնով .
«կորիր ասկից , անշահ ճանճ , որ բզզալէ և ասդիէն անդիէն ,
աղտոտ տեղերէ ուտելիք ժողուելէ ուրիշ գործ չունիս» :
— Ի՞նչ ընեմ , պատասխան տուաւ ճանճը , ի՞նչպէս կընամ
այնպէս կ'ապրիմ . բայց աղքատ ըլլալը յանցանք չէ , մինչ-
դեռ հպարտ ըլլալը մեծ պակասութիւն է :

Բարոյական վարժութիւն . — Հպարտութիւնը և բար-
կութիւնը գէշ վարմոնք են :

Բառական վարժութիւն . — Ո՞ր բառերը բազմավանկ
կ'ըսուին . — Գանել այս դասին մէջ մէկ , երկու և երեք
վանկով բառեր :

(¹) Դասատուն սոյն բարոյական վարժութիւնները պիտի ընդ-
լայնէ աշակերտաց՝ ի հարկին , զանազան օրինակներով :



Դ Ա Ն Ը Լ .

Ա Դ Օ Թ Ք Տ է Ր Ո Ւ Ն Ա Կ Ա Ն

Ո՛վ մեր հայրը , որ երկինքն ես , քու անունդ սուրբ
ըլլայ , թագաւորութիւնդ թող գայ , ինչպէս երկինքի մէջ ,
նոյնպէս ալ երկրի վիայ քու կամբդ թող ըլլայ : Մեր ամէն
օրուան հայը այսօր ալ տուր մեղ , և մեր մեղքերը ներէ
մեղի , ինչպէս որ մենք ալ մեղի գէմ մեղք գործողներուն
կը ներենք . մեղ փորձութեան մէջ մի ձգեր , հապա չարէն
փրկէ զմեղ , վասն զի թագաւորութիւն , զօրութիւն ու փառք
քուկդ են հիմայ և ամէն տաեն և յաւիտեան . Ամէն :

Բառազիտութիւն . — Ուշադրութիւն , օգտակար , տը-
գէտ , անօդուտ , հարկաւոր (¹) :

(¹) Դասատուն սոյն բառերուն իմաստը պիտի սովորեցնէ աշա-
կերտաց հարկ եղած բացատրութիւններով ու օրինակներով :



Դ Ա Ս Թ .

Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ

Ո՞լ իրատեց մըջիւնին
Գետինը ծակել,
Բոլոր ամառ մեծ ջանքով
Պաշար հաւաքել :

Որմէս ուսաւ , ինձ ըսէք ,
Փոքրիկ թըռչունը ,
Յարդէ , ճիւղէ և բըրդէ
Շինել իր բոյնը :

Ո՞լ իրատեց մեղուին
Հրաշալի բանիւ ,
Մաղկանց մեղու քաղել
Անուշ ու աղնիւ :

Աստուած է այդ վարժապետ
Բարի , անսահման :
Ջանացէք միշտ կատարել ,
Իր սուրբ հըրաման :

Դ Ա Ս Թ .

Դ Պ Ռ Ո Ց Ը

Ահաւասիկ դպրոցը , վարժապետը դաս կուտայ . տղաք
աչքերնին իրենց գիրքերուն վրայ , ուշադրութեամբ մտիկ
կ'ընեն վարժապետին ըսածները : Մտիկ կ'ընեն , որպէս զի
սովորին և երբ մեծնան , օգտակար մարդիկ ըլլան :

Տղէտը անօդուս է ոչ միայն ուրիշներուն , այլ և ինքն
իրեն :


Տղաք , առտուն երբ կ'ելլէք , սիրով գացէք դպրոց ,
վասն զի հոն է որ մարդ պիտի ըլլաք , հոն պիտի սովորիք
բոլոր այն բաները , որոնք հարկաւոր են մարդուս :

Սիրեցէք դպրոցը :

Առածներ . — Խելօքին մէկը բաւ է , անխելքին՝ հա-
զարը խեր չըներ : — Աւելուդ կահ կարասի , պատճառ է
շատ մվասի :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Գլուխս կարեցին ,
Սրտիկս հանեցին ,
Գինի խմցուցին ,
Լեղուս բացուեցաւ ,
Խօսիլ սկսայ :



Գ Ա Ս Փ Ա .

Գ Ա Ռ Ն Ո Ւ Կ

Սիրուն անմեղ իմ գառնուկ ,
Բուրդըդ ձերմակ ու փափուկ ,
Դաշտ վազելով ու արօտ ,
Մօրըդ կը քաշես կարօտ ,
Մի լար , գառնուկ սիրական ,
Փռքրիկ տըզու մը նման ,
Կուգայ մայրըդ , հետը շատ
Կը բերէ քեզ անուշ կաթ :

Բառական վարժութիւն (¹) . — Ժամ , ժամացոյց •
Գործ , գործաւոր , գործունեայ , անգործ :
Խելք , խելացի , անխելք :
Միս , մաեղէն , մասվաճառ , մատկեր :
Ծաղիկ , ծաղկիլ , ծաղկավաճառ , ծաղկասէր :

(¹) Դասատուն սոյն ածանցումները մի առ մի բացատրէ ու բացատրել տայ աշակերտաց՝ ի հարկին ուրիշ օրինակներով :




Գ Ա Ս Փ Բ .

ԶԱՏ ԶԱՏ ԵՒ ՄԻԱՍԻՆ

Մինաս ու իր քոյլը Աղաւնի իրարու հետ միատեղ կը խաղային : Մինաս իր հողը կը դարձնէր . Աղաւնի ալ իր տիկինով կը խաղար : Մինաս Աղաւնիին բարկացաւ . — « Իմ հողիս մի մօտենար , ինձի հետ մի՛ խաղար », ըստ : — « Դուն ալ իմ տիկինիս ձեռք մի՛ դպցներ », պատասխանեց Աղաւնի նեղացած :

Ցղայք քիթերնին բերաննին թթուեցուցին , իրարմէ հեռացան ու սկսան առանձին խաղալ : Բայց մինակ սկսուած խաղը երկար չքշեց և մեր տղայք շուտով մէկո՞ի նետեցին իրենց խաղալիկները :



Դ Ա Ս Ժ Գ .

Մ Ե Ղ Ո Ւ

Հա , ծաղկեցաւ արեգակը ,
Հա , ծաղկեցաւ մանիշակը .
Մեղուն թողուց իր փեթակը ,
Տըղարդալով , արզարզալով :
Մեղուն թռաւ ծաղկէ ծաղիկ ,
Մեղը տռաւ քաղցր-անուշիկ ,
Մոմը տարաւ հստոս , լուսիկ ,
Պըղպըղալով , պըղպըղալով :
Անուշ մեղըլ՝ մանր տղոց ,
Դեղին մոմը՝ ամէն սրբոց :



Դ Ա Ս Ե Ւ Զ Ո Ւ

Հացը մարդուս դլսաւոր ուտելիքն է : Հացը կը շինեն
ալիւրէն , առաջ ալիւրը կը մաղեն , ետքը տաք ջրով կը
շաղուեն , խմոր կը շինեն . խմորը շաղուելու ժամանակ հետք
թըթ-խմոր կը խառնեն , ետքը վրան աղէկ մը կը գոցեն :
Խմորը տաշտին մէջ քիչ քիչ կը քացիխի : Հացադործը կ'առ-
նէ հասած խմորը , անով կը կը դունտեր կը շինէ և

այդ գունտերը կ'եփէ վուան մէջ , որով կ'ունենանք հայր :
Իսկ ջուրը մարդիկ չեն շիներ : Ջուրը այնքան հարկաւոր
է մարդոց որ , Աստուած առատութեամբ կը բաշխէ զայն
հարուստին ու աղքատին : Մարդիկ խմելու ջուրը կ'առնեն
աղքիւրներէն ու գետերէն : Ուր որ աղքիւր կամ գետ չկայ ,
հողը խորունկ կը փորեն , ջրհոր կը բանան և այս ջրհորէն
ելած ջուրը կը խմեն : Մարդ առանց ջուրի չկրնար ապրիլ :
Կենդանիներն ալ ամբողջ պիտի մեռնէին՝ եթէ ջուր չըլլար :


Դ Ա Ս Փ Ե .

Ն Ա Պ Ա Ս Ա Կ

Մի վաղեր այդչափ արագ ,
իմ աղոտորիկ նապաստակ ,
Շատ պղտիկ ես ատկաւին ,
Թաթիկներու կը յոդնին :

Ես քեզ համար հաց բերեմ ,
Շաքարեղէն կ'երցնեմ ,
Մինչեւ մեծնաս զօրանաս ,
Ցատկելով քովըս խաղաս :

Ծանր ծանր կը քալես ,
Սիրաս վեր վեր կը հանես ,
Կը թողում քեզ ապա ես ,
Կ'եղթաս դաշոր կ'արածես :



Դ Ա Ս Փ Զ .

Գ Ա Յ Լ Ն Ո Ւ Գ Ա Ռ Ո Ւ Ո Ւ Կ Բ

Ոչխարիները իրենց գոմին մէջ փակուած էին : Անօթի
գայլ մը եկաւ գոմին տախտակներուն ճեղքերէն ներս նա-
յեցաւ՝ հասկնալու համար թէ ներսը ինչ կայ ինչ չկայ :

Անփորձ գառնուկ մը՝ որ դայլն ինչ է չեր գիտեր, անոր հետ խօսքի բռնուեցաւ : — Հոս ի՞նչ գործ ունիք, ըստ որկամնին : — Կակուղ ու թարմ խոտ ուտելու եկայ . ես քեշով գոհացողներէն եմ : — Եթէ այդպէս է, պատասխանեց գառնուկը, միասին արածինք :

Խեղճ գառնուկն անմիջապէս դուրս ելաւ ու դայլը պատառ պատառ ընելով լափեց զայն :

Բարոյական վարժութիւն . — Ինքզինքնին գովողներուն գեղեցիկ խօսքերէն խարուելու չէ : Մարդիկը պէտք է դատել իրենց գործերուն համեմատ ոչ թէ խօսքերուն :

Առածներ . — Նաւին դէկ, մարդուն խելք :


Բառական վարժութիւն . — Գտնել հետևեալ բառերէն շինուած ուրիշ բառեր ու անոնց նշանակութիւնը բայցատրել . Շաքար, Հաւ, Օր, Ճերմակ, Ճաշ, Ազօթք, Աշխատութիւն :

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Փոքրիկ տակառ մը ունիմ ճեփ ճերմակ,
Եւ մէջի չուրն է երկու տեսակ .

Աս ի՞նչ է, տեսնեմ դուք պիտի գտնա՞ք :

Օրան օրան ժուռ կուգայ,
Ոտներ չունի ման կուգայ,
Բերան չունի կուլ կուտայ .
Բաէք տեսնեմ ի՞նչ է նա :




Դ Ա Ս Ժ Է .

Հ Ա Լ Ա Լ Ո Ւ Ե Ր Ե Ւ Ա Լ

Պղտիկ Խաչիկ օր մը սեղանի մը վրայ ելած կը գոչէր . « Հայր, եկուր նայէ որչափ մեծ եմ » : Երբ սեղանէն վար իշաւ, հայրը ըստ իրեն . « Այո, մեծ կ'երեւնայիր, վասն զի սեղանին վրայ ելած էիր, բայց հասակդ պղտիկ է : Պէտք է ըլլալ և ոչ թէ երեւնալ » :

Խաչիկ, որ փոքր էր, կուզէր մեծ երեւնալ . ըսել է անապարծ մըն էր : Տղաք պէտք է միշտ աշխատին գեղեցիկ ձիրքեր վաստկելու . բայց երբ ուզեն չունեցածնին ցուցունել, ծաղրելի կ'ըլլան :

Առած . — Օձը ծաղկէն թոյն կը շինէ, մեղսոն մեղք : Հաւը երրոր ջուր կը խմէ՝ վեր կը նայի :



Դ Ա Ս Ո Ֆ Լ .

Պ Ա Ռ Ա Ի Ն Ո Ւ Ա Ց Ծ Հ

(Մ Ա Ն Կ Ա Ս Ա Ն Ե Ր Գ Ի)

Պառաւն այծ մ'ունէր ,
Փռքրիկ սիրուն այծ .
Ինքն անով կ'ապրէր ,
Աղքատ մնացած ,
Խեղճուկ ու մինակ
Աղքատ մնացած :

Իր այծիկն օր մի
Նա գաշտը տարաւ ,
Ի ծաղկանց հովտի
Ալածել տուաւ ,
Կուշտ կուշտ , կուշտ կուշտ
Արածել տուաւ :

Մարտ ամսի վերջն էր ,
Յուրատ հով մը փշեց ,
Պառաւի աչքէն
Այծն հեռու վանեց ,
Ափսոս , մեծ ափսոս ,
Այծն հեռու վանեց :

Ի հարկէ գայլեր
Այծը լափեցին ,
Խեղճուկ պառաւին
Կոտոշներ թողին ,
Միայն և միայն
Կոտոշներ թողին :

Պառաւն էր նստած
Փունջ խոտը ձեռին ,
Այծը կը կանչէր
Զայնով տրտմագին .
— «Ե՛կ , Եկ , Եկ , Եկ » —
Զայնով տրտմագին :




Դ. Ա. Ս. Փ. Թ.

Պ. Ա. Ր. Ա. Պ. Հ. Ա. Ս. Կ. Ը.

«Հայր, կ'ըսէր Յակոբ իւր հօրը. սա հասկերը, զոր
քիչ ատենէն պիտի կտրեն, ամէնքն ալ դէպի վար ծռեր
են: Ինչո՞ւ միայն սա գլուխը վեր բռներ է»: — Վասն զի,
պատասխանեց հայրը, զլսուն մէջ պարապ ու թեթեւ է.
Պարապ հասկը, տղաս, կը նմանի այն հպարտ անխելքին,
որ ամէն տեղ գլուխը վեր կ'առնէ և կը հպարտանայ: Ընդ-
հակառակն լեցուն հասկը աշխատասէր ու համեստ աշակեր-
տին կը նմանի: Հպարտութիւնը միշտ անխելքութեան նշան
է, իսկ համեստութիւնը ընդհանրապէս ճշմարիտ արժանիք
մը կը ցուցունէ»:

Բառական վարժութիւն. — Ի՞նչ կ'ըսեն՝ կօշիկ շինո-
ղին, հագուստ կարողին, կերակուր եփողին, կաթ ծախո-
ղին, գիրք ծախողին, երկաթէ բաներ շինողին:



Դ. Ա. Ս. Ի.

Ա. Ն. Հ. Ն. Ա. Զ. Ա. Ն. Դ. Ո. Ւ. Ի. Ի. Ն.

Ստեփան ամէն օր դպրոց երթալու համար կամուրջէ
մը կ'անցնէր:

Մայրիկը միշտ կ'ըսէր իրեն. «Տղաս, կամուրջին եզեր-
քէն վար մի՛ ծռիլ, չուրը կ'իյնաս»:

Բայց Ստեփան շատ կը փափաքէր պատին վայէն գետը
նայիլ և ինքնիլեն կ'ըսէր . — Կարելի է որ չուրին մէջ ձռւ-
կեր կը տեսնեմ :

Օր մը Ստեփան կամուրջին եղերքն ելաւ , երկնցաւ ու
սկսաւ նայիլ :

Բան մը շտեսաւ և ոտքը սահելով գետին մէջ ինկաւ :

Բանի մը հոդի շուտ մը վազեցին ու Ստեփանը գետէն
հանեցին . մարած ու կիսամեռ էր . ճակատը քարի մը զար-
նելով ծակած էր :

Այսպէս Ստեփան իր անհնաղանդոթեան պատիժը
գտաւ և միտքը դրաւ անկէ ետքը մօրը պատուէրը պահել :

Բառական վարժութիւն . — Կամուրջը ի՞նչ է . կա-
մուրջը ի՞նչը կը չինեն . կամուրջին եղերքը ի՞նչ կ'ըլլայ :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Երկու քոյր կայ
Երկնից վրայ .
Մեծն առտուն կը ծնի ,
իրիկուան կը մեռնի
իսկ պղափկը ամէն իրկուն
կը ծնի ու կը մեռնի առտուն :

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ



Դ Ա Ս Ա .

Ճ Գ Ն Ա Ի Ո Ր Ն Ո Ւ Ա Ր Զ Հ

Քարայրի մը մէջ կը բնակէր ծերունի ճղնաւոր մը , որ
ոչ աղգական ունէր և ոչ բարեկամ , անտառին խորը միա
մինակ քաշուած կ'ապրէր և տարիներով մարդու երես չէր
տեսած :

Խեղճ ճգնաւորը վերջապէս օր մը այս կեանքէն ձանձ-
րանալով՝ անտառին խորը գնաց որ ուրիշ ընկեր մը գտնէ
իրեն :

Մէյ մըն ալ ահազին արջ մըն է կ'եղլէ դէմը : Ճգնա-
ւորին լեզին կը փրթի վախէն « Քարեւ , պարոն արջ » կը
պոռայ և մինչեւ գետինը կը ծոփ . արջն ալ նոյն բանը
կ'ընէ և անոր բարեւը կ'առնէ :

Այսպէս երկուքը իրարու բարեկամ կ'ըլլան անմիջապէս ու կ'երթան միասին լեռ ու ձոր պտըտիլ:

Յայտնի է որ մարդս արջէն շատ տկար է. մեր ճգնաւորն ալ արջէն առաջ յոդնեցաւ ու ոկասաւ ճամբան ետ մնալ:

Երբ արջը ճգնաւորին յոդնութիւնը տեսաւ, մեղքցաւ ու ըստաւ. «Դուն եկուր ոս ծառին տակ պառկէ քիչ մը, ես ալ քու քովդ կը կենամ մինչեւ որ յոդնութիւնդ առնես:

Ճգնաւորին ուղածն ալ աս էր. անմիջապէս խոտերուն վրայ երկնցաւ ու քնացաւ. արջն ալ քովիկը նստաւ:

Մէյ մըն ալ անդիէն ճանճ մը եկաւ արզարզալով ու ճգնաւորին քթին վրայ կեցաւ:

Արջը այս որ տեսաւ՝ թաթովը քշեց զայն որ երթայ. ճանճը թըռու ըրաւ փախաւ ու նորէն թռչելով իջաւ մարդուն քթին վրայ նստաւ. այն ատեն արջը ելաւ, խոշոր քար մը առաւ ու եկաւ ճգնաւորին քովը կեցաւ:


Մտքէն կ'ըսէր. «Լեցէր, անպիտան ճանճ, ես հիմայ քեզի կը սովիեցնեմ»:

Երբ ճանճը նորէն եկաւ ճգնաւորին երեսին վրայ, մեր արջն է քարլը վերցուց ու ճանճը սպաննելու համար ճգնաւորին ճակախն զարկաւ:

Ճանճը տըզ ըրաւ փախաւ, բայց ճգնաւորը մեռաւ:

Անխելք բարեկամ մը եթէ աղէկութիւն ալ ընել ուղէ՝ զէշութիւն կ'ըլլայ. Խելացի թշնամին անխելք բարեկամէն աղէկ է:

Բառական վարժութիւն. — Շաբաթը քանի՞ օր է և օրերուն անունները ի՞նչ են: — Օրը քանի՞ ժամ է:



Դ Ա Ս Բ .

Մ Ա Մ Ո Ւ Կ Ն Ո Ւ Շ Ե Ր Ա Մ Ը

Մամուկը շելամը ծաղրելով կ'ըսէր. — «Տէ՛ Աստուած, ձեռքդ որչափ ծանր է, սկսած գործդ օրերով չես լմնցընէր: Տես, ես քանի մը վայրկենէն ամբողջ պատը անհամար ցանցերով կը դոցեմ: — Անանկ է, պատասխանեց շերամը. բայց բու շինած ցանցդ շուտով կը բլթի. ասկէց զատ բանի մըն ալ օդուա չունի, մինչդեռ իմ շինածս թէ դիմացկուն է և թէ օդակար: Քիչ գործ կ'ընեմ, բայց աղէկ կ'ընեմ»:

Շատ ու շատ ընելլ չէ որ գովելի է, այլ գործին աղէկութիւնը: Մարդս շերամին պէս ինչ որ ընէ թող աղէկ ընէ:

Բառական վարժութիւն: — Մամուկ. — Շերամ. — Ցանց. — Մամուկը ինչ կը շինէ: — Շերամը ինչ կը շինէ:

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Երկու եղբայր շատ վիճառուած, երկուքն ալ մէկ մօրէ ծնած:

Մեծին փոքր է պատիւն ու գին, իսկ փոքրն յարդի ու թանկագին:

Դ Ա. Ա Գ .

Գ Ի Ւ Ղ Ա Յ Ի Ն Ո Ւ Զ Մ Ե Ր Ո Ւ Կ Կ Բ

Գիւղացին մէկը պարտէզ մը մոտաւ ձմերուկ դողնաւու : Սողալով մօտեցաւ ձմերուկի արտին ու ինքնիրեն կ'ըսէր . « Հիմայ տոպրակ մը ձմերուկ կը դողնամ ու կը տառնիմ կը ծախեմ . ան ստակով հաւ մը կ'առնեմ : Հաւը հաւ կիթ կ'ածէ , թուխս կը նոտի , ձագեր կը հանէ : Զագերը կը մեծցնեմ , կը ծախեմ ու խող մը կ'առնեմ : Խողը մէկ տարուան մէջ տասը քսան ձագ կը ծնի ու կը շատնայ : Խոզին ձագերը կը ծախեմ , մատակ ձի մը կ'առնեմ . ձին քուրակ կը ծնի : Քուրակը կը մեծցնեմ , սուղ գինով կը ծախեմ , տուն մը կ'առնեմ և առջեր պարտէզ կը շինեմ , ձըմերուկ կը ցանեմ և պահապաններ կը դնեմ որ ձմերուկներս չգողնան . ես ալ կամաց մը կուգամ ու կը պօռամ . « Էյ , պահապաններ , պարտէզը դողեր մտան , ձմերուկները չգողնան » : Գիւղացին իր երեւակայութեան մէջ այնքան ընկըզմած էր որ , ուրիշին պարտէզին մէջ ըլլալը մոռցաւ ու այս խօսքերը բարձրաձայն պօռաց : Պարտիզպաններն ալ արթնցան , եկան հասան , զինքը բռնեցին ու աղուոր ծեծմը քաշեցին :

Առածներ . — Աղիմի՝ քեզ կ'ըսեմ , հարսնակ դուն լոէ :

Զուրի կուժը ջուրի ճամբան կը կոտրի :
Գայլին անուննէ ելեր , աղուէսը աշխարհ քանդեց :

Դ Ա. Ա Գ .

Մ Ե Ղ Ո Ւ Ն Ո Ւ Ճ Ա Ն Ճ Լ

Մ Ե Ղ Ո Ւ

Գարուն , ամառ ամէն օր ,
ես կը գնամ դաշտ ու ձոր ,
Կ'աշխատիմ ես միշտ անվերջ
Միշտ վնասուեմ ծաղկանց մէջ .
Եւ գտածս շիփ շիտակ
Խոկոյն կը տանիմ փեթակ .
Ու երբ փչէ ցուլս քամին ,
Ծաղիկները թառամին ,
Ես ձմեռը պաշարով
Կ'ըլլամ խոպառ ապահով :

Ճ Ա Ն Ճ

Փոքրիկ ճանճ եմ զուարճասէր ,
Միշտ կը թռչիմ վար ու վեր .
Մի մեծ տան մէջ , մի բակին ,
Սաստիկ արեւուն տաքին :
Կեր ու խումէ , խաղէ զատ
Ուրիշ բանի չեմ տատակ .
Եւ ներկայով բաւական ,
Միտք չեմ բերեր ուրիշ բան :

Դ Ա Ս Ե .

Խ Օ Ս Ք Մ Տ Ի Կ Զ Հ Ն Ե Լ

Արագաղն ու հաւը եղբայրացան։ Արագաղը այդի գնաց
և սկսաւ խակ պտուղներ ուտել։ Հաւը կ'ըսէր անոր։ «Մի
ուտեր, եղբայր, սպասէ որ հասուննան։» Արագաղը մտիկ
չըրաւ և այնքան կերաւ որ, հազիւ կրցաւ տուն երթալ։

— «Վայ, քուրիկ, փորս կը ցաւի!» կ'ըսէր աքաղաղը։
Հաւը անոր անանուխի կաթիլներ խմցուց, շաղուած մանա-
նեխ դրաւ վրան ու ցաւն անցաւ։

Արագաղն առողջացաւ ու դաշտ գնաց։ Այն տեղ շատ
թռչտեցաւ ու վազվզեց և արիւն քրտինք մտած՝ աղբիւրին
մօտեցաւ ու կ'ուղէր պաղ պաղ ջուր խմել։ Հաւը խրատ
կ'ուտար անոր։ «Մի ըներ, եղբայր, կ'ըսէր, սպասէ, քիչ
մը հանգչէ, ետքը կը խմես։» Արագաղը մտիկ չըրաւ, պաղ
ջուրը խմեց ու սկսաւ դողդղալ։ Մեծ դժուարութեամք
կրցան տուն տանիլ զինքը։ Հաւը վազեց բժիշկ բերաւ։
Բժիշկը լեզի դեղեր գրեց։ Արագաղը օրերով անկողնի ծա-
ռայեց։

Չմեռուան մօտ աքաղաղը աղէկցաւ ու գնաց գետին
եզերքը խաղալու։ Գետին երեսը բարակ սառոյցով պատած
էր։ Ուզեց սառոյցին վրայ սահնակ խաղալ։ Հաւը նորէն
խրատեց զինքը։ «Մի ըներ, եղբայր, դեռ բարակ է, կը
կոտրի ու կը խզդուիս։» Բայց աքաղաղը մտիկ չըրաւ ու
սկսաւ սահնակ խաղալ։ Յանկարծ սառոյցը կոտրեցաւ և
անհնաղանդ աքաղաղը ջուրը ինկաւ ու խղդուեցաւ։



Դ Ա Ս Ե .

Զ Ա Ւ Ա Ն Ը

Երկու փոքր տղայք, կարապետ ու Գրիգոր, ճամբան
հին չուան մը գտան և սկսան իրարու հետ կուուիլ և անանկ
պուալ որ, իրենց աղաղակներովք ձորն ու լեռը կը թնդա-
ցընէին։ Կարապետ չուանին մէկ կողմէն բռներ էր, Գրիգոր
ալ միւս ծայրէն, և խրաքանչիւրը կը ջանար ընկերոջը ձեռ-

քէն յափշտակել զայն . քանի՞ քանի՞ անդամներ զիրար գետին ձգեցին ու նորէն ոտք ելան . վերջապէս այնքան քաշեցին որ , չուանը փրթաւ և երկուքն ալ գետին ինկան ու տիղմին մէջ գլորեցան :

Այն միջոցին մարդ մը վրայ դալով՝ տեսաւ անոնց վիճակը և սկսաւ հայրաբար ըսել իրենց .

« Ոհա իրարու հետ կռիւ ընողներուն գլխուն եկածը միշտ աս է . կռիւը գէշ բան է , մարդո ամէն տանեն բարեկամութեամբ վարուելու է տվիչներուն հետ » :

Տղայք ոռք ելան , զգեստնին բոլորովին տիղմն էր թաթխուեր . կրցածնուն չափ մաքրեցին ու իրարու ձեռք բռնելով՝ հաշտուեցան և խօսք տուին բարի ծերունիին որ մէյ մըն ալ իրարու հետ չկռուին :

Դ Ա Ս Ե .

Մ Ե Ր Տ Ո Ւ Ն Ը

Մեր տունին մէջ շատ մը բաներ կան . օրինակի համար սեղան , աթոռ , պահարան , թիկնաթոռ . ասոնք կարասիներ են : Կան նաեւ գաւաթներ , շիշեր , պնակներ , կուժեր . ասոնք ալ ամաններ են : Կան դարձեալ հայ , միս , մածուն , պանիր . ասոնք ալ ուտելիքներ են : Կայ ջուր , գինի , կաթ . ասոնց ալ խմելիք կ'ըսեն : Ասոնցմէ զատ կան կատու , շուն , հաւ , աքաղաղ . ասոնք ալ կենդանիներ են : Խոհանոցին մէջ կան կացիններ , դանակներ , դդալներ , պատառաքաղներ , ասոնք ալ գործիքներ են :



Դ Ա Ս Ը .

Տ Պ Ա Ն Ո Ւ Շ Ե Ր Ա Մ Ը

« Երանի՞ թիթեռնիկն , որ օդին մէջ կը թռչի , կ'ըսէր ողայ մը , որ գպրոցէն ձանձրացեր էր : Իսկ ես գիշեր ցե-

բեկ անընդհատ կ'աշխատիմ. աս քաշելու բանն է, : Ետքը Շերամին դարձաւ ու ըստ, «Դու ի՞նչ խելքով ատանկ գիշեր ցորեկ կը հիւսես», : Շերամը պատասխանեց. «Ուրա խոթեամբ կը հիւսեմ, որպէս զի անոր մէջ թիթեռնիկը ըլլամ» :


Թիթեռնիկը ըլլալու համար Շերամը շաբաթներով կը հիւսէ : Դպրոցականէ մը պահանջուած զոհողութիւնը աւելի թեթեւ է : Կը բաւէ որ օրը քանի մը ժամ միայն ուսման պարապի : Եթէ աղէկ մտածէ, պիտի աւետնէ որ իր շահուն համար է որ կ'ստիպեն զինքը դասերը սովորիլ, ու վիճակին չպիտի արտնչայ :

Առածներ . — Աղուէսը խաղողին չէ հասեր, «Խակ» է ըսեր է : — Բարի ծառը՝ բարի պտուղ կը բերէ :

Բառական վարժութիւն . — Ի՞նչ կըսեն աշխատութիւնը չփրողին . — Բան չգիտցողին . — Համբերութիւն չունեցողին . — Խօսք մոտիկ չընողին . — Յանցանք գործողին . — Աստուծմէ վախցողին . — Աղէկութիւն ուղղողին . — Գէշութիւն ուղղողին :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Քար քարի վրայ՝ քար չէ, լեռ սար կ'արածի՝ դուաք չէ, հաւկիթ կ'ածէ՝ հաւ չէ :



Դ Ա Ն Թ .

Ա Յ Գ Ի Ւ Ն

Այգեգործ մը, որ իր մահուան անկողնին մէջն էր, զաւկներուն ըստ :

«Սիրելի զաւակներս, մեր բնակած փոքրիկ տունէն և անոր քովի այգին զատ ժառանգութիւն մը չունիմ ձեզ ձգելու : Բայց այդ այգին մէջ թաղուած գանձ մը կայ : Այգին փորեցէք ու պահուած գանձը կը դտնէք» :

Հօրերնուն մեռնելէն վերջը, տղաքը սկսան ամենամեծ եռանդով հողը տակն ու վրայ ընել . բայց ոչ ոսկի գտան և ոչ արծաթ : Սակայն երբ աշունը եկաւ, այգին, զոր աղէկ մը պեղած էին, առաջուընէ շատ աւելի խաղող տուաւ, որով իրենց հասոյթը կրկնապատկեցաւ :

Տղաքը այն ատեն հասկցան թէ իրենց հայրը ի՞նչ ըսել

ուզեր էր՝ այգիին մէջ թաղուած դանձ մը կայ ըսելով, և այգիին դրան վրայ խոշոր դրերով սա խօսքը դրեցին.

“Ամենէն ամուլ դաշտին մէջն անդամ ոսկիի համք մը կայ, բայց աշխատութեամբ միայն կարելի է այն դանձը երեւան հանել, :

Առածներ. — Աւելի աղէկ է քիչ մը նեղութիւն կլել, քան թէ ուրիշն նեղութիւն պատճառել: — Հարստութիւնը վայելողինն է, և ոչ թէ հաւաքողին: — Մի յանդգնիր մտնել այն ջուրին մէջ, որու յատակը չես տեսներ:

Դ Ա Ս Փ .

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Խ Ր Ա Տ Ն Ե Ր

Սիրէ քու ընկերդ քու անձիդ պէս: Մի ըներ ուրիշին ինչ որ չես ուզեր որ քեզի ընեն. բայց ինչ որ կ'ուզես որ ուրիշները քեզի ընեն, դու ալ անոնց ըրէ:

Միշտ քու թշնամիներդ սիրէ: քեզ ատողներուն ազէկութիւն ըրէ և քեզ հալածողներուն ու զրպարտողներուն համար աղօթէ: ասանկով պիտի ցուցունես որ քու երկնաւոր հօրդ զաւակն ես, վասն զի Աստուած իր արեւը կը ծագէ թէ բարիներուն և թէ շարերուն վրայ և իր անձրեւը կը տեղայ արդարին և մեղաւորին վրայ:

Վրէժինդրութիւն մի ըներ, և ուրիշին քեզի ըրած չարիքը մոռցիր:

Ի՞նչպէս պիտի համարձակիս Աստուծոյ ողորմութիւնը խնդրել, թէ որ դու ուրիշն դէմ ոխ պահես. ի՞նչպէս պիտի կինաս անկէ թողութիւն խնդրել, երբ դու ուրիշն չես ներեր:

Մի ըսեր թէ՝ ուրիշները ինծի հետ ինչպէս որ վարուեցան, ես ալ անոնց հետ անանկ պիտի վարուիմ, և իւրաքանչիւրը ինծի ինչ որ ըրաւ՝ ես ալ անոր ան պիտի ընեմ: Զարիքի դէմ չարիք և նախատինքի փոխարէն նախատինք մի ըներ. ընդհակառակն չարէն վրէժդ առ բարիք ընելով և նայէ որ բարիք ընելով յաղթես անոր:

Ամենուս հայրը մէկ է, վասն զի մեզ ամենքս Աստուած ստեղծեց. մենք ամենքս մէկ ու մեծ ընտանիք մըն ենք:

Դ Ա Ս Փ Ա .

Գ Ո Ր Տ Ն Ո Ւ Ե Զ Հ

Դորտին մէկը օր մը եզ մը տեսաւ և անոր հասակին շատ հաւնեցաւ: Ինքը, հազիւ հաւկիթի մը չափ կար. նախանձէն սկսաւ փշուիլ, փշուիլ, ուռենալ և եզին չափ խոշորնալու աշխատիլ. իր քովը կեցող ուրիշ գորտի մը կը հարցնէր. «Քուրիկ, ինծի նայէ, պէտք եղածին չափ մեծացմայ, կը բաւէ: — Ո՞չ: — Ուրեմն դեռ ուռենամ. հիմայ: — Ամենեւին: — Էյ հիմայ: — Դեռ շատ հեռու ես»: Անմիտ կենդանին այնքան ուռեցաւ, որ վերջապէս պայթեցաւ:

Աշխարհի մէջ ալ այս գորտին նման անմիտ մարդիկ
լեցուն են : Կ'ուղեն ուրիշներուն նմանիլ, և չկրնալով՝ ծաղ-
րելի կ'ըլլան :
Մեր փափաքները չափաւորենք :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Երկու հովիւներ, Մկրտիչ և Յակոբ, դաշտէն միասին
տուն կը դառնային : — Գիտե՞ս, Մկրտիչ, ըստ ընկերը,
եթէ քու ունեցած ոչխարներէդ մէկը ինծի տաս, իմիններս
քուկիններէդ երեք անդամ շատ կ'ըլլան : — Ոչ, ըստ
Մկրտիչ, դուն քու ոչխարներէդ մէկը ինծի տուր, այն
ատեն երկուքս ալ հաւասար կ'ունենանք : — Հովիւներուն
իւրաքանչիւրը քանի՞ ոչխար ունէր :

Դ Ա Ս Փ Բ .

Խ Ռ Ա Տ

Մի՛ ինդըեր Աստուծմէ
Ո՛չ փող, ոչ պատիւ,
Այլ քեզ կրթելու
Խելք, չողոհք, սիլտ ազնիւ :

Երբէք մի պարծիր
թէ շատ զիտուն ես,
Որքան բան սովորիս,
Այն օգուտ է քեզ :

Օգնող եղի՛ր քո ընկերաց,
Աղքատներու Մէր ցուցնար .
Մեր Տէրն ըստ թէ չէ անվարձ
Նաեւ բաժակ մի ցուրտ ջուր :

Առածներ . — Ուրիշին աչքը քեզի համար լցոյ չտար :
— Անխելք մարդուն լեզուն երկար կ'ըլլայ : — Գէշ ընկեր-
ներէ փախչողը իր ճամբան շիտակ կը դանէ :

Բառական վարժութիւն . — Էսէք թէ ի՞նչ կ'ընես դա-
նակով, գրիչով, ասեղով, աչքով, կրակով, գաւաթով,
աւելով, խողանակով, սանարով, աճառով, քանակով,
մկրատով, գոյլով, կացինով, ձեռվ, շոգենաւով, բանա-
լիով, գիլքով, ակռայով, քիթով, ոտքով, ականջով,
պատառաքաղով .



Գ.Ա.Ա.Փ.Գ.

Վ.Ա.Կ.Ո.Տ Տ.Դ.Ա.Ն

— Ես շատ քաջ եմ, կ'ըսէր Մանուկի իր մօրը, բանէ մը չեմ վախճար և գիշերները մոթին ամէն տեղ կրնամ պարտիլ:

Բայց Մանուկ պարծենկոտին մէկն էր: Գիշեր մը քնացած ատեն յանկարծ արթնցաւ. աչքին ահանկ երեւցաւ որ պատուհանին մէջէն կլոր ու փայլուն դլսով ճերմակ կին մը իրեն կը նայի: Մանուկ լեզապատառ եղաւ, զլուխը վերմակին տակ քաշեց ու պոռաց.

— Մայրիկ, մայրիկ, հասիր:

Խեղճ մայրը դող ելած անոր քով վաղեց:

— Մայրիկ, ըստ Մանուկ խղդուկ ձայնով, սենեակնիս փերի կայ, աչքովս տեսայ:

Մայրիկը սկսաւ քահ քահ խնդալ ու ըստաւ.

— Էհ, հապա դու կ'ըսէիր որ քաջ ես, քաջութիւնդ մւր է. մեղք քեզի, շուքէդ անդամ կը վախճաս. Հանէ

նայիմ զլուխդ դուրս, կարիճ տղայ. Եկուր մէկտեղ սափերին բռնենք ու ծեծենք:

Մանուկ կամաց մը զլուխը դուրս հանեց և ի՞նչ տեսնէ աղէկ:

Փերի կարծածը վարագոյրն էր, որոյ վրայ լուսինն իր լոյսը զարկեր էր, իսկ ճերմակ փայլուն զլուխն ալ լուսինն էր, որ վարագոյրին ետեւէն կ'երեւնար:

— Մայրիկ, ըստ Մանուկ՝ մայրը համբուրելով, ուրիշ անդամ մեծ մեծ չպիտի ջարդեմ, հապա անվախ ըլլալու պիտի աշխատիմ:

Գ.Ա.Ա.Փ.Դ.

Ե.Դ.Բ.Ա.Յ.Ր.Ս.Կ.Ա.Ն Ս.Է.Ր

Եղբայրները պէտք է մէկզմէկ սիրեն, ինչու որ անոնք մէկ արմատէ բուսած ճիւղերու կը նմանին:

Եթէ եղբայրդ քեզի բարեկամ չէ, ովլ որեմն բարեկամ պիտի ըլլայ քեզ աշխարհիս վրայ:

Եղբայրները մէկ ծնողաց զաւակներ են, միեւնոյն մօրը կաթը ծծեր են, միեւնոյն հայրը զանոնք դդուեր է իր թեւերուն մէջ:

Անոնց օրօրոցները քովէ քով չէին միթէ. սեղանին վրայ միատեղ կերակուր չէին ուտեր:

Ովլ որ իր հայրն ու մայրը կը սիրէ, եղբայրներն ու քոյրերն ալ կը սիրէ:

Ուրեմն եղբայրս իմ ամենէն ընտիր բարեկամն պիտի ըլլոյ և քոյլս ամէն անձէ աւելի պիտի սիրեմ :

Ուրախ չի պիտի ըլլամ, երբոր եղբայրներս ու քոյլերս արտահութեան մէջ ըլլան . երբ ինծի կարօտին, ունեցածովս պիտի օգնեմ իրենց՝ կարողութիւնս որչափ ալ որ քիչ ըլլայ . անոնց դէմ չի պիտի փակեմ ոչ տունս և ոչ սիրաս :

Մտածեցէք թէ հայր մը ինչ ցաւ պիտի զգայ, և մօր մը սիրոը ինչ կոծելով պիտի լենայ, երբ իմանան թէ իրենց զաւակները, զորա իրենք այնքան գորովանօք կը սիրեն, զիրար չեն սիրեր :

ԿԱԴՆ ՈՒ ԿՈՅՐԸ

Կաղն ու կոյրը մեծկակ առուակէ մը պիտի անցնէին : Ի՞նչպէս ընէին : Կոյրը շալկեց կաղը և ելկուֆն ալ ապահով անցան առուակէն :

Առածներ . — Աշխատութեան ժամանակ վաստկողը, շատ բան կը վաստկի :

Քիչ խօսէ ու կարճ կապէ :


Մէկ ստակը չի հաշուողը կէս ստակ շարժէր : Բան չգիտացողը ամէն բանի կը հաւատայ :



ԴԱՍ ԺԵ

Ա. Ռ. Ա. Խ Օ Տ

Փալվլուն ճաճանչով արեւելք լցաւ, Գետի մօտ զիւղի կրակ մարեցաւ . Դաշտի ծաղիկներ ցօղով ցօղուեցան, Դուար ու ոչխար արօտը ելան : Թանձր մառախուղք երկրէն հեռացան, Ամէն կենդանիք դաշտը լցուեցան . Արթնցան մարդիկ, սկսան գործի, Ծագեց արեւը, աշխարհ կը բերկրի :



Դ. Ա. Ա Ժ Զ.

Գ Տ Ա Ծ Դ Ք Ո Ւ Կ Դ Հ

Պետրոս ուրախ զուարթ ցատկրտելով տուն կ'երթար :
Ոտքը յանկարծ բանի մը զարկաւ : Պետրոս ծռեցաւ
ու տեսաւ արծաթ հինդնոց մը , նոփզնոր , որ փոշիին մէջ
կը փալքիւր :

— Ի՞նչ ուրախութիւն , ըստ , այս ստակով շաքար
կ'առնեմ , թէ որ մայրիկս հրաման տայ :

Բայց Պետրոս քիչ մը մտածեց ու ինքնիրեն ըստ .
— Բայց այս ստակը իմս չէ : Քիչ մը առաջ տեսայ որ
Սուրբիկ իր հիւանդ մօրը համար երկու դահեկանի կաթ
առնելու կ'երթար , անշուշտ այս ստակը ան կորսնցուցած
պիտի ըլլայ :

Եւ բարեսիրտ Պետրոս վաղեց Սուրբիկի ետեւէն : Խեղճ

աղջիկը կ'ուլար , վասն զի ստակը կորսնցուցեր էր և մայրը
շատ աղքատ էր :

— Մի լար , պոռաց Պետրոս . ես գտայ ստակդ . ահա,
առ նայիմ :

Սուրբիկ թէ կուլար և թէ կը խնդար ստակը գտնելուն
համար : Եատ շնորհակալ եղաւ Պետրոսին և ստակն առնե-
լով վազեց որ մօրը կաթ դնէ :

Պետրոս Սուրբիկէն աւելի երջանիկ էր , ինչու որ պար-
տականութիւն մը կատարելը շատ անուշ բան է :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Մէկը կայնած կը խօսի , երկուքը ականջ կը դնեն , իսկ
երկուքը կը նային :

ԽՐԵԱՌԱՄՆ Ա. Վ. ՕԹԱՋ

Տէր իմ Աստուած , Տէր բարերար ,
Դու պահպանէ զիս այս գիշեր .
Տնւր հօրս և մօրս կեանք երկար ,
Եւ երջանիկ հանդիստ օրեր :
Քու սուրբ հրեշտակդ մեր մօտէն
Զը հեռանայ ամենեւին .
Այլ պահէ միշտ փորձանքներէն ,
Աղթնցնէ զուարթագին :



Դ Ա Ս Փ է .

Վ Ա Ր Դ Ե Ն Ի Ն

Գարեգին թաղարի մը մէջ փոքրիկ վարդենի մը տնկեր էր : Ամէն իրիկուն , երբ գիշերուան օդը կը ցրաէր , խնամէ քով վարդենին ներս կ'առնէր ու իր սենեակը կը պահէր : Սակայն իրիկուն մը այս նախազգուշութիւնն աւելորդ համարեց , վասն զի օդը կակուղ ու հանդարտ կ'երեւնար , բայց հետեւեալ առուուն վարդենին չորցեր էր :

Մէկ օրուան անհոգութիւնը կրնայ երկար ատենուան աշխատութեան պտուղը չորցնել ոչ միայն վարդենին համար , այլ և սրտի ու մաքի ձիւքերուն համար , որոնք նոյն պէս ծաղիկներ են , որք յարատեւ ուշադրութեան կը կարօտին : Ամէն վայրկեան պէտք է հսկենք ինքինքնուս վրայ :

Բառական վարժութիւն . — Ի՞նչ է վարդը . — Վարդի ծառը ի՞նչ կը կոչուի : — Ի՞նչ է տանձը . — Տանձի ծառը ի՞նչ կը կոչուի : — Ի՞նչ է հաւը . — Հաւուն բնակած տեղը ի՞նչ կը կոչուի . — Հաւնոցին մէջ ուրիշ ո՞ր կենդանիները կը բնակին . — Հաւուն ձագին ի՞նչ կ'ըսեն :

Դ Ա Ս Փ լ .

Հ Ա Ց Ր Ո Ւ Մ Ա Ց Ր

Պատուեցէք ձեր հայրն ու մայրը , որ աշխարհի մէջ շատ ապրիք :

Տղաք , հնազանդեցէք ձեր ծնողաց , երբ բան մը հրամայեն ձեզ :

Հօրերնուդ խօսքը մտիկ ըրէք , ինչու որ այն ձեզի Աստուծոյ հրամանով կեանք տուաւ , ու մոքելնիդ բերէք ձեր մօրը քաշածները , երբ տակաւին փոքր էլիք : Իր հայրն ու մայրը անարդողը՝ մարդ կոչուելու արժանի չէ : Բայց ով որ իր հայրն ու մայրը կը պատուէ , օր մը իր զաւակներուն վրայ պիտի ուրախանայ :

Չեր գործերովք , խօսքերովք և ամէն մէկ շարժուածք ներովք պատուեցէք ձեր ծնողքը . որ անոնց օրհնենքը իջնէ ձեր վրայ ու միշտ ձեր դլուխը մնայ : Հօր մօր օրհնենքը տղոց տունը կը հաստատէ , և անոնց անէծքը տակն ու վրայ կ'ընէ զայն :

Օգնեցէք ձեր ծնողաց՝ անոնց ծերութեան ատեն , ինչպէս որ անոնք ձեզի օգներ են ձեր տղայութեան ատեն :

Թէ որ տկար ու անզօր են , նեցուկ եղիք իրենց . մի արհամարհէք զանոնք՝ ինքինքնիդ իրենցմէ աւելի խելացի կարծելով , և ինչ որ ընէք անոնց համար՝ չպիտի կորսուի , ու ձեր բոլոր քաշածներուն վարձքը Աստուծմէ պիտի գտնէք :



Դ Ա. Ս Փ թ.

Դ Ա. Բ Ո Ւ Ն

Կարօտ ենք աեւզիդ , աննման դարուն ,
Ծուտ եկուր ու բեր մեղ ծաղիկ սիրուն .
Բեր պայծառ արեւ , բեր մեղ տաք օրեր ,
Ճըլվըսող թոշուն , բեր կանանչ դաշտեր .
Բաց մեր դաները , բաց մեր պատուհան ,
Թող բայուխն , ծաղին վարդ , մեխակ , շուշան .
Փակուած սենեակէն իջնենք , զբօննունք ,
Կանանչ դաշտ երժանք , խաղանք գլորուինք :

ՄԵԾԼ ՊԶՏԻԿԻՆ ՊԷՏՔ Է ՕԳՆԵ

Աղարակ մը կար , որու մէջէն գետ մը կ'անցնէր . այն-
քան շատ անձրեւ եկեր էր որ , գետը յորդեր էր :

Աղարակապանին որդին՝ փոքրիկ Պօղասիկ , գետին առ-
ջեւ կը գտնաի ու կանկ կ'առնէ :

Պօղասիկ շատ կը վախնայ և առւն երթալու միջոց կը
վնառէ : Այն միջոցին կ'անցնի անկէ Պօղոսիկի մէկ ընկերը ,
որ իրմէ աւելի մեծ և ուժեղ էր : Պօղոսիկը կռնակը կ'առնէ
ու դիմացի եղելքը կ'անցնի գոռացող ջուրին մէջէն :

Դ Ա. Ս Ի .

Ա Գ Ա Հ Ի Ն Կ Ա Պ Ի Կ Ը

Ատենով հարուստ մարդ մը կար , բայց այնքան ագահ
որ երբէք աղքատի մը ստակ չէր տար : Աժան դնով կա-
պիկ մը դներ էր , յուսալով որ կրնոյ աւելի սուզ ծախել
զայն ուրիշի մը :

Օր մը այս քարտիրտ ագահը գուրս ելեր էր . կապիկը
աեսաւ որ քավի տունի դրացին փողոցէն անցնող աղքատի
մը քառսուն փարանոց մը կը նետէ պատուհանէն , անմիջա-
պէս սիրոջը սնտուկը բացաւ և սկսաւ լիտբուռն ոսկի և
արծաթ նետել պատուհանէն :

Շատ մարդիկ վազեցին, կրցածնուն չափ ժողուեցին ու
անցան գացին:

Սնտուկը զրեթէ պարպուէր էր, երբ ագահը փողոցէն
եկաւ և սոսկումով տեսաւ եղածը:

«Ո՞հ, գարշելի՞ բան. ո՞հ, անիծած կենդանի», կը դու-
չէր հեռուէն կապիկին սպառնալով:

Բայց դրացին՝ կատղած ագահին ըստաւ.

«Մի բարկանար, բարեկամ. իրաւ է որ կապիկիդ պէս
ստակը պատուհանէն նետելլ խենդութիւն է, բայց քեզի
պէս անտուկին մէջ դիզելն ալ խելացութիւն չէ»:

Բառական վարժութիւն. — Ի՞նչ է խորովածը, սերը,
թէյը, կաթը, զմելին, ասեղը, օրօրոցը, նստարանը,
սկաւառակը, բաժակը, աղը, սաղը, մուկը:

Ա Ն Զ Ր Ե Ւ

Անձրեւ, անձրեւ, վար եկուր,
Ցորեն ու գարի ըըսցնւր.

Բըսցնւր ծաղիկ, կանանչ խոտ,
Աւէ փոշի, մաքրէ օդ:

Անձրեւ, անձրեւ, վար եկուր,
Ու տուր մեղի կերակուր:



Դ Ա Ս Ի Ա .

Ա Դ Օ Թ Ք

Փառք քեզ Աստուած իմ,
Որ տուիր այսօր,
Ինչպէս յարաժամ,
Ինծի կերակուր:

Ճնորհացդ ցողէն
Կաթէ իմ վրայ,
Որ հոդիս անբիծ,
Միլուըս սուրբ ըլլայ:

Լոյս տնւր իմ մոքին
Եւ ուղիղ ճամբան
Ցուցուր, որ մանկիկ
Քայլերս ընթանան:

Ա. Ին ճամբան ուսկից
Երկինք կ'ելլուի,
Եւ ուսկից դալողն
Դիրկու կը հանդչի։

Տղաք, ձեր աղօթքը ուզբեցէք Աստուծոյ, որպէս զի
առաքինութեան առաջնորդէ զձեզ։

Առաքինի տղան առտուընէ իր միաքն առ Աստուած կը
բարձրացնէ. անոր դէմը կը կենայ և սիրտը կը բանայ անոր։
Աստուած ինքը ըսած է. « Խնդրեցէք և պիտի տրուի
ձեզ, վնառեցէք ու պիտի գտնէք, դուռը զարկէք ու
պիտի բացուի ձեզ »։

Խոնարհին աղօթքը մինչեւ Աստուծոյ աթոռը կ'ելլէ։
Ձեր աղօթքին մէջ շատախօս մի ըլլաք. ինչ պէտք է
շատ խօսքեր. Աստուած ձեզի պէտք եղածը դիտէ դուք
իրմէ չխնդրած։ Միայն քիչ խօսքով ձեր հնազանդութիւնը
Աստուծոյ ցցուցէք։

ՀԱՆԵԼՈՒԿ

Զուտ թելէ չէ, կը հիւսէ,
Մէջը նստած կ'սպասէ.
Զէնքեր չունի՝ որս կ'ընէ,
Լաւ կը ծըծէ, կը մարսէ։

Դ Ա. Ս Ի Բ.

Ծ Ե Ր Ո Ւ Ի Ն Ի Ն

Խեղճ մարդ մը սաստիկ ծերացեր էր, աչքերը աղէկ
չէին տեսներ, ականջները ծանրացեր էին, ձեռքերը ծե-
րութենէն կը դողդղային, այնպէս որ դգալը բերանը տա-
րած ժամանակ կերակուրը կը թափթփէր։

Ծերունիին տղան ու հարսը այդ բանէն չէին ախորժեր,
ծերը իրենց հետ միեւնոյն ուեղանը չէին նստեցներ, այլ
առանձին անկիւն մը հացը առջին կը դնէին և կաւէ ամա-
նով կերակուր կուտային խեղճին։ Անդամ մը հաց կերած
ժամանակ, ծերունիին ձեռքերը դողդղացին և կաւէ ամանը
վար իյնալով՝ կոտրեցաւ։ Հարսն ու որդին սաստիկ բար-
կացան և անկից ետքը սկսան փայտէ ամանով կերակուր
տալ ծերունիին։


Ծերունին թոռ մը ուներ։ Օր մը աեսան որ գետինը
նստեր, փայտի կտորուանքով բան մը կը շինէր։

Մայրը հարցուց. — Ի՞նչ կ'ընես, զաւակս։

— Փայտէ աման կը շինեմ, ըսաւ, որպէս զի երբ դու
ու հայրիկս ծերանաք, անով կ'երակուր կ'երցնեմ ձեզ։

Հայր ու մայր իրարու երես նայեցան ու ամօթահար
մնացին։ Անկից ետքը սկսան ծերը պատուով պահել։

Առած. — Պատուէ ծերը, որ ծերանաս։ Երբ ծերա-
նաս, ծերին պատիւը կ'իմանաս։



Դ Ա Ս Ի Գ .

Հ Ա Յ Ր Ը

Տեսայ հայր մը որ տղոց մէջ նստած , իր բազմաթիւ
ընտանիքին վրայ կ'զբաղէր , անոր վրայ կը հսկէր ու անոր
պահպանութեան համար կ'աշխատէր :

Ու կ'ըսէր . « Զաւակներս թող երջանիկ ըլլան և ես ալ
երջանիկ կ'ըլլամ » :

Զանոնք կրթել կուտար , որպէս զի լուսաւորեալ ու
իմաստուն ըլլան . վարպետ արհեստաւորներու քով աշակերտ
տուեր էր , որպէս զի երբ մեծնան , իրենց աշխատութեամբն
ապրին և ուրիշն կարօտ չըլլան :

Հօր մը բոլոր մտամուռքը իր զաւակաց վրայ է , թէ ներ-
կային և թէ անոնց ապագային համար :

Ոմէն բան կը բաժնէ անոնց հետ . թէ որ պատառ մը
հաց ունենայ , զայն ալ անոնց կուտայ : Ո՞հ , միշտ պիտի
սիրեմ ու յարգեմ հայրս :

Պիտի սիրեմ զայն , երբ տակաւին երիտասարդ ու ա-
ռոյդ է և վրաս կը հսկէ :

Պիտի յարգեմ զայն , երբ ծերանայ , մազերը ճերմկին
ու ես երիտասարդ ու առոյդ ըլլամ :

Հայրն ու իր զաւակները ծառին ու իր ճիւղերուն կը
նմանին : Ճիւղերուն հիւթ , սնունդ ու կեանք տուողը ծառն է :

Ո՞վ որ իր հայրը երեսէ կը թողու , ինքն ալ թշուա-
ռութեան մէջ պիտի իյնայ և օր մը պիտի մեռնի յետին
ամօթով ու չքաւորութեամբ :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Յուշիկ յուշիկ կը քալէ
Գիշեր ցերեկ , փոյթը չէ ,
Թէեւ նոյն տեղ միշտ ման դայ ,
Բայց ոչ զլուխը կը դառնայ ,
Ոչ քալելէ կը յոգնի ,
Ոչ կերակրոյ պէտք ունի .
Բայց ինքն է որ քեզ կ'ըսէ .
« Ե՛լ , կեր , աշխատէ , պատկէ » :


ԴԱՍԻ ՏԱՐԱԾՈՒԹԻՒՆ

ՉԱՐԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Յակոբ չարասիրտ տղայ մըն էր։ Օր մը անտառը պտը-
տած ատեն թուփերու մէջէն սոխակի բոյն մը գտաւ, որ
լեցուն էր հաւկիթներով, առաւ զայն ու սկսաւ հեռանալ։
Թոշունն հասաւ ու սկսաւ վազել Յակոբին ետեւէն՝ անդա-
դար ճռուողելով։ Բայց Յակոբ աւելի եւս կը վազէր, այն-
պէս որ առանց կոխած տեղը տեսնելու՝ ոտքը քարի մը
զարկաւ և երեսի վրայ ինկաւ։ ճակատը վիրաւորուելով՝
արիւնը աղբիւրի պէս սկսաւ վազել։ Թոշունին բոյնն ալ
գետինն ինկաւ ու բոլոր հաւկիթները կոտրեցան։ Խեղճ սո-
խակը ողբալի ձայնով բոյնին վրայ գնաց նստաւ և տեսաւ
որ իր գանձը բողորովին ջնջուեր է։ ողբալի երգելով, թե-
րեւս անէծքներ կարդալով, հեռացաւ գնաց։ Երբ Յակոբ
տուն դարձաւ վիրաւորուած ու արիւնլուայ, մայրը զինքը
խստիւ յանդիմանեց և ըստ որ այս փորձանքը ըրածիդ-
պատիմն է։

Այս դէպքը աղէկ խրատ մը եղաւ Յակոբի, որ հաս-
կցաւ թէ չարասյատութիւնն ուշ կամ կանուխ իր արժանի
պատիմը կը գտնէ և անկից ետքը իր վարքը ուղղեց։

Բառական վարժութիւն։ — Ի՞նչ կ'ըսեն թուղթ ծա-
խողին, հաց ծախողին, հաց շինողին, կաթ ծախողին, շա-
քար ծախողին, պտուղ ծախողին, պանիր, իւղ, հաւկիթ
ծախողին, օղի և գինի ծախողին, մանր ու մունք բաներ
ծախողին։



ԴԱՍԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԵԿԵՂԵՑԻՆ

Տօնի օր մըն էր։ պայծառ օրուան մը առտուն, երբոր
ցողը գեռ գետինը ծածկած էր և աերեւներուն ու ծաղիկ-
ներուն վրայ կը փայլէր։ Օհաննէս հօրը հետ պատրաստուե-
ցաւ գիւղին եկեղեցին երթալու։

Հեռուն ծառեր ու քանի մը տուներ կ'երեւնային ծա-
ռերուն և տերեւներուն մէջէն։ Եկեղեցին զանդակատունը
բարձր կը տեսնուէր։

Զանդակին ձայնը սկսեր էր ժողովուրդը աղօթքի հրա-
վիել, և քանի կը մօտենային, կը տեսնէին որ տեղացիք
մաքուր զգեստներ հագած, տուներնուն կ'ելէին եկեղեցի
երթալու համար։

Ճամբուն վրայ փոքրիկ տղայք ու աղջիկներ կը տեսնուէն,
որ աղօթագրքերը ձեռուընին՝ ուրախութեամբ կը վազվաչին:

Պատկառելի դէմքով ծերեր, որ շատ տարիներ ապրեր
էին, ճակատնին կնճռած ու ձիւնի պէս ճերմակ մազերով :
Նմանապէս բարի մայրեր կ'երթային իրենց պատիկ մանուկ-
ներուն հետ, որոնք ատոնց բոլորակը կը ցատկուտէին ճամ-
բուն վրայ՝ ձիւներուն հետ խաղարվ :

Օհաննէս հօրը հետ մոտ եկեղեցի, ուր խորին լուռ-
թիւն մը կը տիրէր : Ամէնքը պատկառանօք կեցած՝ ատեն
ատեն կը ծնրադրէին : Գեղեցիկ ձայնով փոքրիկ տղայք
կ'երգէին ու բոլոր ժողովուրդը աղօթք կ'ընէր : Աղօթք կ'ը-
նէին Աստուծոյ, որ աշխարհի մէջ եղած բոլոր բաները
ստեղծեց ու ամենուն Տէրն է :

Օհաննէս հօրն ու մօրը համար աղօթք ըրաւ ու աղօ-
թագրքին մէջէն Աստուծոյ փառաբանական աղօթքներ կար-
դաց: Յետոյ եկեղեցին արարողութիւնը աւարտեցաւ և ա-
մէն մարդ կամաց կամաց եկեղեցիէն դուրս ելաւ :

Օհաննէս ալ եկեղեցիէն մեկնեցաւ հօրը հետ, սիրու
դոհ էր: Երկինքը, դաշտերն ու ծաղիկները տեսնելով կը
զմայլէր: ամէն մարդ սիրելու, ամենուն աղէկութիւն ընելու
փափաք մը կ'զգար սրտին մէջ: մոլութիւնները կ'ատէր ու
անանկ կ'զգար որ բարի և առաքինի եղողը ուրախ կ'ըլլայ:

Գլխաւոր Տօնիր . — Աստուածամօր ծնունդը: — Աւե-
տումը: — Քրիստոսի ծնունդը: — Տեառնընդառաջ: — Ծաղ-
կազարդ: — Զատիկ կամ Սուրբ Յարութիւն: — Համբար-
ձումը: — Հոգեգալուսու: — Վարդավառ: — Վերափոխումն
Ռ. Աստուածածնի: — Խաչվերաց :

Դ Ա Ս Ի Զ .

Կ Ե Ն Ա Յ Պ Ա Տ Կ Ե Ր Հ

« Ո՞ւր կ'երթայ աս գետին ջուրը, որ կը հոսի անդա-
դար, կ'ըսէր տղայ մը իր մօրը . միթէ նորէն ետ պիտի
դառնանց ու դարձեալ պիտի անցնի՝ այս աեղէն: — Ոչ,
զաւակս, պատախանեց մայրը . այս գետը մէյ մըն ալ ետ
չդառնար և ջուրերը մեր կեանքին պատկերներն են » :

Այսպէս ալ չկայ աշխարհիս մէջ զօրութիւն մը, որ
կարենայ ետ դարձնել ժամանակը, որ կ'անցնի ստոկալի ա-
րագութեամբ: Տարիները իրարու կը յաջորդեն ամէն բան
քշելով իրենց հետ: Դարերը, տուները, պատուհանները կը
նորոգուին: Ամէն բան կը փոխուի, կը մաշի, կը մարի,
միայն Աստուած կը մնայ:

Ուստի դասէն վայրկեան մը անդամ մի կորանցունէք,
վասն զի կորսուած ուսման ժամանակը ետ չի դառնար:

Առածներ . — Զկայ մէկը որ կարենայ ըսել թէ ամե-
նեւին պակասութիւն մը գործած չէ:

Որչափ հարստանանք, մեր փափաքներն ալ այնքան կը
շատնան:

Ներէ ուրիշի պակասութիւններուն, բայց քուկիննե-
րուդ մի ներէր:

Իր պակասութիւնները չճանչցողը՝ չկրնար ուղղել զանոնք:
Երախտագիտութիւնը բարի ու աղնիւ սրտերու զգա-
ցումն է:

Դ Ա Ս Ի Է .

Վ Ա Ր Դ Ե Ն Ի Ն ՈՒ Փ ՈՒ Շ Հ

Վարդենին ու փուշը միատեղ բաւսած էին։ Օրին մէկը փուշը ըսաւ իր գեղեցիկ դրացւոյն։ «Բարեկամ, համբերութեանդ կը զարմանամ. չեմ զիտեր ինչո՞ւ փուշերովդ չես պատժեր այն մեղոները որոնք այնպէս ազտզալով հոտդ ալ կ'առնեն, հիւթդ ալ կը ծծեն»։

— Ինչո՞ւ պատժեմ, պատասխան տուաւ վարդենին համեստօրէն։ չէ՞ մի որ իմ հիւթէս մեղը կը շինեն։

Կ Ա Ր Գ Կ Ա Ն Ո Ւ

Յակոր ծոյլ տղայ չէ, բայց կարգ կանոն չգիտեր։ Իրիկուան, դասերը լմնցնելէ ետքը, գերքերը ու տետրակները աստին անդին ցրուած ու ասարտղնած կը թողու։ Առտոն ալ անկողնէն ելլելուն պէս կ'սկսի հագուստները վնառել։ Գուլպային մէկը աթոռին վրայ է, միւսը աթոռին տակը։ Կօշիկին մէկը անկողնին տակը, միւսը սանդուղին վրայ։ Յակոր այսպէս ամէն առտու ուշ կը մնայ հագուելու և դպրոց երթալու ու վարժապետէն յանդիմանութիւն կը լսէ։ Ասանկ անկարգ մի լինիր։

Ս Ո Ւ Ի Ր Բ Կ Ա Ր Ա Պ Ե Տ

Սուրբ կարապետ բարձր է բոլոր, ձամբայ ոնի ոլոր մոլոր։ Կ'երթայ կուգայ շատ ուխտաւոր, թէ ձիաւոր, թէ ոտաւոր։ Ընծայ կուտայ ոտաւորին, ձուղապ կուտայ ձիաւորին։

Առածներ. — Համեստութիւնը մեծ առաքինութիւն մըն է։

Մարդս առաքինի ըլլալու համար ստեղծուած ու սահմանուած է։


Մարդ եթէ մեռնի ալ, իր բարի ու չար գործերը կենդանի կը մնան։

Որքան խոնարհամիտ ըլլաս, պատիւդ այնքան կը մեծնայ։

Աւելի աղէկ է բարի աղքատ ըլլալ քան թէ չար հարուստ։

Խիղճը, որ մեր պակասութիւնները կը տեսնէ, միշտ կը յիշեցնէ մեզ զանոնք։

Ուրիշին գէշութիւն ընող կամ վսաս հասցնողը, երջանկութիւն թող չյուսայ։



Դ Ա Ս Ի Բ .

Թ Ա Զ Ո Ւ Ն Ը

Գարունը եկաւ . ծառելն ու ծաղիկները ծաղկել սկըսան . ահա թոշուն մը հեռաւոր ու տաք երկրէ մը եկաւ անտառին մէջ գեղեցիկ շագանակենի մը վրայ իր բոյնը չինեց :

Փոքրիկ ու տկար թոշուն մըն է ան , ոստէ ոստ կը թոշտի և այնքան ալ պղտիկ է որ , տերեւի մը եախն կլնայ պահուըտիլ :

Քիչ մը խոտ , քիչ մը ոչխարի . բուրոդ ու կաղամախի ծառին ծաղիկներուն բարակ թելերը ժողուեց և ճարտար արուեստաւորի մը պէս մամուռով պատ հիւսեց ու անոնց մով մանր ոստերաւ վրայ բոյն մը շինեց . այս սիրուն բոյնին մէջ էգ թոշունը չորս հինգ հաւկիթ ածեց , այնչափ մանր որ , մորենիին սեւ պատուզներէն ալ փոքր էլն ու արտին փետուրներուն դոյներով վրանին պիտակաւորուած :

Ո՞հ , ի՞նչ մեծ համբերութիւն է այս խեղճ տանտիկին մօրը համբերութիւնը . քսան օր այս բոյնին կապուած մնացեր է անշարժ և թեւերուն տակը կը տաքցնէ հաւկիթները . քանի մը ցորենի հատիկ ուտելու և կաթիլ մը ջուր խմելու համար վայրկեան մը միայն բոյնէն կը հեռանայ , յետոյ շուտով ու անհանգիստ սրաով ետ կը գառնայ :

Ո՞հ , ի՞նչ հրաշալի է որ այն պղտիկ հաւկիթներուն մէջ մօրը առւած տաքութեամբ մանր թոշուններ կը ծնին , ու անոնք ալ իրենց կառւցովը կը զարնեն կը կոտրեն վրանին պատած կեղեւը ու այնպէս հաւկիթէն դուրս կ'ելլեն տկար ու մերկ և հազիւ ամենանուրը փետուրներով ծածկուած :

Հիմայ ո՞վ պիտի մնուցանէ զանոնիք այս տկար ու ոզորմելի վիճակին մէջ . հայրն ու մայրը հեռուներ կ'երթան դաշտերուն մէջ , փոքրիկ հունտեր կը ժողուեն , յետոյ կը վաղեն կը բերեն ձագերուն կուտան , որոնք կտուցնին կը բանան ու կ'ուտեն . շատ չանցնիլ՝ ձագուկները կը մեծնան և փետուրներով կը զարդարուին : Ետքը թռչելու կարող կ'ըլլան , ինքնիրեննին բան կրնան ուտել և ամէնը մէկէն

կը թռչին կ'երթան դաշտը՝ ցորենի հատիկներով և հունսերով կ'զբանուն :

Որդեակ, երբ կը տեսնես որ թռչունը իր բոյնը ծառերուն մամուռովը կը շինէ, երբ կը տեսնես որ մայրը իր հաւկիթները կը տաքցնէ թեւերուն տակ, երբ կը տեսնես փոքրիկ թռչունները, երբ կը տեսնես որ հայրն ու մայրը իրենց ձագերը կը կերակրեն. յիշէ թէ ասոնց ամէնն ալ Աստուած ըրաւ :

Աստուած միայն կրցաւ զանիկայ ընել և մարդիկ ամենափոքր ճնճղուկ մը իսկ սաեղծելու անկարող են : Անոր համար ամենափոքր անասուններուն գէշութիւն ընելու չենք. զի ասանկ գէշտիթիւն մը ընող աղան՝ Աստուածմէ շուտով իր պատիժը կը գտնէ :

Ն Ս Ա Ր Ա Ն Բ

Սա նստարանը, որու վրայ նստեր եմ, քանի մը դորձաւորներու գործ է :

Նախ փայտահարը անտառէն կաղնին կտրած է կացինով :

Սղոցողը այն փայտերն առած ու անոնցմով ատաղձներ շինած է :

Եւտոյ ատաղձագործը այն ատաղձները տաշած ու իրարու քով գնելով՝ նստարանը շինած է :

Ունէն ետքն ալ ներկարարը գոյն տուած է անոր :



Դ Ա Ա Ի Թ .

Բ Ո Ւ Ն Ե Ւ Տ Ա Տ Ր Ա Կ Ը

Բու մը կար, որ ինքինքն զատ ուրիշը չէր սիրեր. բոյրը թռչունները կը փախչէին իրմէ և եթէ ճամբան դէմերնին ելլէր, ցուրտ ու տիսուր կերպարանք մը կ'առնէին. Օր մը բուն իր վիճակէն դանդատեցաւ բարեոիրտ տատրակին. «Յանցանքը քուկդ է, ըստ տատրակը, դու թռչունները սիրէ, որ անոնք ալ քեզ սիրեն» :

Ոյս բուին պէս չեն սիրուիր այն տղաք որ ուրիշները չեն սիրեր : Եթէ իրենց ընկերներուն հետ բարեսրտութեամբ վարուին, եթէ անոնց աղէկութիւն մը եղած ատեն իրենք ալ ուրախանան և անոնց ցաւերուն մասնակցին. վերջապէս, մէկ խօսքով, եթէ ընկերնին սիրեն, անոնք ալ զիրենք կը սիրեն :

Բարեկամութիւնը մեծ առաքինութիւն մ'է :

ՄԿՆԻԿ ՈՒ ԿՐԻԱՅ

(Ա. Ռ. Ա. Լ.)

Մկնիկ մը թեթեւ, յիմար,
Երբ դէս ու դէն կը դառնար,
Ճամբուն վրայ կը հանդիպի,
Խեղճ ու նկուն մէկ կրիայի.
« Ո՞հ, քու այդ տունըդ կ'ըսէ
Տիուր տուն մըն է :
Անշուշտ կ'անիծես բնութիւնն
Որ քեզ տուաւ այսպիսի տուն .
Տես իմ տունս պալատ է ,
Հմն ամէն բան առատ է » :
Մեր լիրբ մուկին՝ կրիայն
Սապէս տուաւ պատասխան .
« Շատ գոհ եմ ես իմ բաղդէս ,
Աստուած տուաւ , գոհ եմ ես » :

ԾՈՅԼԸ

Ծոյլ տղայ մը ամէն առտու սովորութիւն ըրած էր
անկողնէն ուշ ելել : Հայրը զինքը խրատելու համար ըսաւ
իրեն . « Մարդ մը առտուն կանուխ քսակ մը ոսկի դտեր է
Ճամբուն վրայ . կը տեսնե՞ս կանուխ ելլելուն օդուտը » :
Տղան պատասխանեց . « Բսել է որ այն ստակը կորսնցնողը
աւելի կանուխ ելեր է . տեսէք կանուխ ելլողը ինչ վսասներ
ունի » : Այս պատասխանը սխալ է , անոր մի՛ հաւատաք :



Դ Ա. Ա. Լ.

Վ Ա. Բ Դ

Զիս ամէնքը կը կոչեն
Ծաղիկներու թագուհի ,
Որովհեաեւ իմ ծաղիկս
Սիրուն գոյն ու հոտ ունի :

Թէեւ կանանչ իմ թուփը
Շատերու ձեռք կը ծակէ ,
Բայց այս անմեղ յանցանքը
Ինձ ամէն մարդ կը ներէ :

ԵՐԿՈՒ Բ Ա. Բ ԵԿ Ա. Մ Ք

Երկու բաւեկամ միասին լեռնէն կերթային , ճամբան
դէմերնին արջ մը ելաւ , որ կ'սպառնար զիրենք վսարատել :
Անոնցմէ մէկը արջին գալը տեսնելով՝ անմիջապէս ծառի

մը զլայ ելաւ առանց լնկերոջը իմաց տալու , իսկ միւսը յիշելով որ արջը մեռեներուն չմնասէր , անմիջապէս գետնի վրայ ինկաւ ու շունչը բռնելով՝ մեռել ձեւայաւ :

Արջը մօտեցաւ , բերանը մարդուն բերնին ու ականջին դրաւ , և տեսնելով որ շունչ չառնէր՝ մեռած կարծեց ու ձգեց գնաց :


Այն ատեն միւս ընկերը ծառէն վար իջնելով հարցուց . «Բարեկամ , արջն ի՞նչ ըստու ականջդ ի վար » : Միւսը պատասխանեց . «Աղջը ըստու որ ինձի բարեկամ համարիմ այն ընկերը , որու հաւատարմութիւնը փորձած եմ դժրաղդութեան մէջ :

Տղայք , ճշմարիտ բարեկամը նեղութեան ժամանակ կը ճանչցուի :

Յ Ա Փ Ռ Ո Ւ Կ

Իմ թուփերս փարթամ չեն
Եւ ոչ ծաղիկս փառաւոր .
Բայց անուշ հստաս կ'առնեն
Ամէն մարդիկ հեռաւոր :

Այս պատճառաւ կրնաք դուք
Յավլուկ գտնել ամէն տեղ .
Փունջերու մէջ պարզ անշուք
Կամ պարտիզաց մէջ շքեղ :



Դ Ա Ս Լ Ո .

Ա Ռ Ի Խ Ծ Ն Ո Ւ Գ Ո Ր Տ Հ

Առիւծը դորախն կռկռալը կը լոէ ու ինքնիրեն կըսէ . «Սա գոռացողը մեծ դազան մը ըլլալու է » : Այս խօսքերը ըստած ժամանակ մէյ մըն ալ նայիս դորաը ճահիճէն դուլս ելաւ : Առիւծն իսկայն իր ուժեղ թաթը զարնելով ճզմեց զայն : «Ասկէց ետքը մինչեւ որ չտեսնեմ՝ չպիտի դատեմ» , ըստ ինքնիրեն :

Գ. Թ. Ա. Ի. Թ. Ի. Ի. Ն.

Քու ունեցածէդ ողորմութիւն տուր և երես մի դարձուներ աղքատին . ասանկով Աստուծոյ ողորմութեանն արժանի կ'ըլլաս և Աստուած ալ քենէ երես չգարձնէր :

Ունեցածիդ համեմատ ողորմութիւն տուր , եթէ շատ ունիս՝ շատ տուր , եթէ քիչ ունիս՝ քիչ տուր , բայց այն քիչն ալ սրտանց ու սիրով տուր :

Ասանկով կարօտութեան օրերուդ համար անհատնում հարստութիւն մը դիզած կ'ըլլաս . վասն զի Աստուած բարի գործերը կը տեսնէ ու վերջէն կը յիշէ :

Աղքատին ողորմիլլ Աստուծոյ փոխ տալ է . Աստուած օր մը իր պարտքերը կը վճարէ : Աղքատին եթէ դաւաթ մը ջուր տաք , ան ալ անվարձ չպիտի մնայ . օր մը Աստուած անոր փոխարէնը պիտի հատուցանէ ձեզի :

Հացերնիդ բաժնեցէք անօթի եղողներուն հետ , մերկ եղողները ծածկեցէք ձեր հագուստներով և դաւաթ մը ջուր տուէք անոր որ ծարաւ է :

Երբ ձեր արտը հնձէք , ետ մի դառնաք՝ ձեռուընուդ թափած հասկերը ժողուելու համար : Այլ թողէք որ օտարականը , որբը , այրին ձենէ ետքը ժողուեն զանոնք , որպէս զի Աստուծոյ օրհնութիւնը ձեր վրայ ըլլայ :

Հ. Ա. Ն. Ե. Լ. Ո. Ի. Կ.

Ի՞նչ է ան որ առտուն չորս ոտքի վրայ կը քալէ , կէս օրին երկու սաքի վրայ և իրիկունն երեք ոտքի վրայ :

Դ. Ա. Ա. Վ. Լ. Բ.

Ա. Ն. Հ. Ն. Ա. Զ. Ա. Ն. Դ. Ա. Ա. Վ. Ի. Թ. Ի. Ի. Ն.

Մարդ մը երեք սիրուն սոկեգոյն ձկներ ուներ , զորս դրած էր վճիտ լճակի մը մէջ . յաճախ անոնց հացի կտորներ կը նետէր՝ ըսելով . « Ձկներ , եթէ երջանիկ ըլլալ կ'ուզէք , չըլլայ որ մերձակայ մեծ լճակը երթաք , և երբ ես ձեր քովիը չեմ , ջուրին երեսը մի լողաք , կը հասկնաք » :

Օր մը մեր անխոհեմ ձկներն ինքնիրեննին ըսին .

« Ահաւասիկ անդութ մարդ մը , որ մեզ չարչարելէ հաճոյք կ'զգայ . ինչու համար երբեմն ջուրին երեսը չըլողանք , ինչու համար երբեմն սա քովի մեծ լիճը չերթանք ու քիչ մը զրօսնունք պտղուելով » :

« Ես հիմայ կ'երթամ հան կը չըջագայիմ , ըսաւ մին . — Ես ալ , ըսաւ միւոը , քիչ մը պիտի խաղամ արեւուն մէջ » : Նոյն պահուն երրորդն ըսաւ ինքնիրեն . « Այս մարդը մեզ կը սիրէ , քանի որ մեզ տեսնելով ու մեզի հացի կտորներ փշելով հաճոյք կ'զգայ , հարկաւ պատճառ մը կայ որ մեզ չթողուր , այդ պատճառը չեմ գիտեր , բայց պիտի հնազանդիմ իրեն » : Առանց ականջ կախելու իր ընկերներուն կատակներուն ջուրին խորը մնաց . միւսները իր միամութեան վրայ ինդացին :

Բայց գիտէք , ինչ պատահեցաւ :

Գայլաձուկ մը կլեց մեծ լճակը գացողը . որսացող թռչուն մըն ալ ջուրին երեսը խաղացողը յափշտակեց : Միայն իր տիրոջը հնազանդողը ողջ մնաց :

ԹԻԹԵՌՆ ՈՒ ՄԱՆՈՒԿՆ

ՄԱՆՈՒԿՆ

Հունին ինձի , ի՞նչ բանով
կ'ապրիս , թիթեռնիդ իմ սիրուն .
Ոմբողջ օյլոց խաղերով
կ'անցունես , չզգաս յոդնութիւն :

ԹԻԹԵՌՆ

Սիրուն կանանչ դաշտին մէջ
Կեանք կը վարեմ համարձակ .
Եւ ծաղկանց հիւթը անուշ
Իմ կերակարա է մինակ :

Բայց իմ կեանքս խիստ կարճ է ,
Հազիւ օրուան չափ երկար .
Բարի եղիր , ալ մանկիկ ,
Խնայէ զիս , ձեռք մի տար :

Առածներ . — Աստուած ձեռք է տուեր աղէկ բան շիւնելու համար :

Մարմնոյ ճրագը աչքն է :
Սիրտին բանալին լեզուն է :

Դ Ա Ս Լ Գ .

Ո Ր Կ Ր Ա Մ Ո Լ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Միհրան շատակեր տղուն մէկն էր : Զեռքը քանի մը
ստակ անցնելուն պէս՝ ուտելիքի կուտար : Որ մը շուկան դեղիքիկ շագանակներ տեսաւ : Որովհետեւ դեռ փոքր էր , ծաշխողին հարցուց թէ կ'ուտուի՞ մի :

« Այս շագանակները . հապա , պատասխանեց մարդը : Առ ասկէ , տղաս , պիտի տեսնես ինչ համով են , մանաւանդ երբ մոխիրի մէջ խոռովիս : Առ , տալիք ստակիդ վրայ չպիտի ցաւիս : »

Դժբաղդաբար Միհրան ունեցած ստակը արդէն ուրիշուտելիքի տուած էր : Ուստի դաղսուկ մէկ երկու շագանակ առաւ ու գրպանը դրաւ՝ առանց պտղավաճառը նըշմարելու :

Տուն եկածին պէս խոհանոց գնաց և հոն մարդ չըլլալով՝ շագանակները տաք մոխիրի մէջ դրաւ : Տաքովթենէն շուտ մը սկսան սուլել : Միհրան այս ձայնը լսելով կ'ախորժէր և զանոնք աւելի շուտ եփելու համար , մոխիրին վրայ քանի մը վառածուխ դրաւ ու սկսաւ բոլոր ուժովը փշել :

Յանկարծ շագանակներէն մին պայթեցաւ : Տաք մոխիրն ու ածուխները անանկ ուժով ցատկեցին փոքրիկ անխոհեմին երեսը որ , կարծեց թէ աչքերը այրեցաւ և սկսաւ լալով պուալով ասդին անդին վագել :

Տունին մէջ եղողները , այս աղմուկը լսելով , խոհանոց վազեցին և այն ատեն տղուն ըրած գողովթիւնը եւ

ըեւան ելաւ : Փոքրիկ աւազակը շատ բան քաշեց մինչեւ որ
աչքերը կատարելապէս բժշկուեցան : Բրածին շատ զղջաց և
շատ անդամ ինքնիրեն կ'ըսէր .

« Որկրամոլութեան ծայրը շատ անդամ գողովթիւն է
և միշտ ցաւերու զղջում յառաջ կը բերէ .

ՀԱՆԵԼՈՒԿ

Գիւղացին մէկը սայլով խոռ կը տանէր . սայլին մէջ
կային նաև գայլ մը և գառնուկ մը : Գետի մը եղերքը հա-
սաւ և երբ կ'ուզէր կամուրջէն անցնիլ, պահապանը անոր ը-
սաւ . « Եթէ կ'ուզես թող տամ որ առանց վարձքի կամուր-
ջէն անցնիս, պէտք է որ գայլը, գառնուկը ու խոռը զատ
զատ դիմաց անցունես, բայց այնպէս որ իրարու վնաս չի
հասցնեն » : Հիմայ գիւղացին ի՞նչ կարգով պէտք է իր ապ-
րանքները կամուրջէն անցունէ, որպէս զի գայլը գառնուկին,
կամ գառնուկը խոտին հետ մինակ չմնալով զիրար չուտեն :

ԴԱՍԼԻ

ՍԱԼԱՔԱՐԸ

Խիստ հարուստ մարդ մը օրին մէկը աղքատ գործաւո-
րի մը հետ կոխի բռնուեցաւ և բարկութիւնը չկրնալով զըս-
պել՝ գետնէն սալաքար մը առաւ ու անոր նետեց : Զքաւորը

քարն առաւ ու տուն տարաւ : « Կարելի է օր մը, կ'ըսէր
ինքնիրեն, ես ալ հարստանալով՝ կմամ այս քարը թշնա-
միթս նետել՝ առանց իրմէ վախնալու տեղ մը ունենալու » :

Հարուստը իր հպարտութեամբը, ծուլութեամբն ու շը-
ռայլութեամբը կամաց կամաց չքաւորութեան մէջ ինկաւ
և օր մը, պատուած հագուստներով, աղքատին խրճիթին
առջեւէն անցաւ մուրացկանի պէս :

Աղքատ գործաւորը անոր անցնիլը տեսնելով՝ քարը ա-
ռաւ ու պատրաստուեցաւ թշուառին նետելու . բայց յան-
կարծ ինքինքը բռնելով՝ խորհեցաւ ընելիքին վրայ ու ինք-
նիրեն ըսաւ .

« Հիմայ կը զգամ որ մարդ իր ընդունած չարկքին փո-
խարէն չարկը ընելու չէ : Առաջին անդամ խոհեմութիւն
սեպեցի վրէժինդրութեան փորձութիւններուն դիմադրել,
իսկ այսօր որ աղքատութեան մէջ է, անկէ վրէժ լուծելը՝
առաքինի մարդու մը անարժան անդութիւն մը ու վա-
տութիւն մըն է » :

Այս խօսքերն ըսելով՝ սալաքարը վար ձգեց ու խոշոր
կտոր մը հաց տուաւ սնանկացեալ մարդուն, որ անօթու-
թենէն մուրալու սկսել էր :

Առածներ . — Հայ ու պանիր, կեր ու բանիր : —
Գաւաթ մը չուր, ով ուզէ տուր :

Զ Մ Ե Ա.

Արեւն իր ոյմն կարուսած՝
Ամպերու տակ պահուըտեցաւ .
Սաստիկ քամին ծառեր ամէն
Տեղեւաթափ և մերկ ըրաւ :

Երկինքի մէջ ամպի գէղեր
Անձրեւները կը պատրաստեն ,
Անտառներն ալ տերեւներով՝
Առուն տիսուր կը կարկաչեն :

Շատ թռչուններ ու թիթեռներ
Անյայտացան շուտ , դաշտերէն .
Ծառը շունի կանանչ տերեւ ,
Նա զրկուած է իւր զարդէն :

Ոյսպէս ալ ամէն սողուններ
Եւ վայրենի մեծ թռչուններ
Կ'աճապարեն իրենց համար
Ափրիկէի տաք տեղ երթալ :

Դ Ա Ս Լ Ե .

ՕԳՏԱԿԱՐԸ ԿԸ ՍԻՐՈՒԻՒ

Ճանճելն իրենց կեցած տեղէն գոհ չէին . Անոնք խորհեցան որ ուրիշ երկիր երթան , բայց չէին ուզեր մինակ երթալ . ուստի իրենցմէ մէկը մեղուին զրկեցին որ ան ալ գայ :

— Մեղու եղբայր , ըսաւ ճանճը , չար մարդիկ զմեղայս տեղ հանգիստ չեն թողսւր : Հերիք չէ որ ամէն բան կը պահեն մեղմէ , պատուհաններուն մէջն ալ թոյն կը դընեն որ ուտենիք ու մեռնիք : Սաոյդ է որ խրճիթներու մէջ զմեղ չեն նեղեր մարդիկ , բայց այն տեղ ալ ուրիշ թշնամի ունինք : Սարդերը իրենց ստայններուն մէջ կը բռնեն զմեղ , կը խեղդեն ու կը ծծեն մեր արիւնը : Եկաւր , մեղու եղբայր , այս տեղէն երթանք և հեռանանք :

Մեղուն այս խօսքերը լսեց ու պատասխան տուաւ . « Դուք ուր որ կ'ուզէք դացէք , ես ձեր ընկերը չեմ : Ինձի համար հստ շատ լաւ է . ամէնքը զիս կը սիրեն ու կը պատուեն , ես ալ ամենուն օդտակար կ'ըլլամ . իմ մեղսս թէ շար և թէ բարի մարդոց , թէ աղբատին և թէ հարուստին բերանը կ'անուշցնէ : Իմ շինած մոմն Աստուծոյ տաճարը կը լուսաւորէ : Դուք դացէք նւր որ կ'ուզէք . միայն սա աղէկ գիւցէք որ ամէն տեղ պիտի հալածեն զձեղ , վասն զի ոչ միայն մէկուն օդտատ մը չունիք , այլ և ամենքը կը ճանճացնէք :

ՄԱՅՐՆ ՈՒ ՈՐԴԻՆ

ՈՐԴԻՆ

Մայրիկ, կը խնդրեմ,
Ըսէ ինձ, տեսնեմ,
Խնչն ամէն օր
Եղբայրս Գրիգոր
Կանուխէկ կ'ելլայ,
Եւ հւր կ'երթայ նա,
Եւ մինչ իրիկուն
Ու չդառնար տուն :

Մ Ա. Յ Ե Ր Ե

Զաւակս, Եղբայրդ
Ումէն առաւօտ
Կանուխէկ դպրոց
Կը վազէ կ'երթայ,
Եւ մինչ իրիկուն
Այնտեղ կը մնայ:
Հսն կ'երթան նոյնպէս
Ուրիշ տղաքներ,
Անոր ընկերներ.
Անոնք հսն կ'երթան
Որ ուսում արմին
Եւ ետքը բարի
Խելօք մարդ լինին :

ԿՈՇ ԽՐՋԱԿ ԲԱԿԱՐ ՀԱԿԱՐ ՀԱԿԱՐ ԿՈՇ
ԼԵՐ ՄԵՐ ԿՈՇ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ
ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ ՎԵՐ



ԳՐԱԾՈՒՆ Պ. ՊՈԼԵՆՅ

ԱԵԴՐՈՒՍԵՎԻ

ՏԱՐՐԱԿԱՆ ԵՒ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ

ՆԱԽԱԿՐԹԱՐՄԱՆ ԴԱՍԱԳԻՐՔԵՐՈՒ

Թիւ 20. Զամանակարշար եօդուշու, Կ. Պոլիս

Առևել. Գաղղ. լեզուի Հայ. բացաւութեամբ Դ. Թէրզիան	1 20
Ըստու ընդուածակ թուսաւութեան	12
Ըստու քերակաւութեան օվանօսան	5
Ըստու Հայ. Գաղղ. Կ. Ասկեան	25
Ըստու աւութեան Եղիշէ Եպիսկ. Դուրեան	3
Նույնաւուք. Բնագույնեպահական եւ բաւերգույն արձակ եւ սպազափեալ գուուծոց Դ. Էօրժէզիան	5
Համար և առաջ աւարտ Բ. Տուրի Ե. Եպիսկ. Դուրեան	7 20
Թատուաւութեան թիգունակ Տ. Պօղմանան	15
Թօւզանը Խոզըն Ա. Թէղիկիան	2
Բառաւութեան թիգունակ Ե. Թէյիան	6
» համառ օս "	3
Տաղապահունց կամ Պատիեւուցադ նու թիւեցաւոն	2
Ա. Հ. Ֆէղիկիան	
Եռամսաւուք Բնագիտական եւ բնապատճեկան գիտութեանց Ա. Տուրի Ե. Թէյիան	5
Միջին թիրոց Ա. Մոս "	6
» » Բ. Մոս "	5
Տաղապահունց Պատապիան	2 20
» Ե. Դուրգին	3
Տարեք Մատենեն Եւզուն. Ա. Տուրի	3
» » » Ա. Մոս 5	5
» » » Կ. Պ. "	5

Գիլ 3 Հրօ.

معارف عمومية نظارات جليلستانك ٨ ذي الحجه ٢١٥ و ١٦ نيسان
٢١٤ تاریخی و ١٥٦ نوصولی و خصتامه سیله طبع اوغشدر